

СУДЫ

ΤΑΡΑΠΑΤΩΡ

17^м 8иРб.—Рбк 3. (587)

17 ՅԱԻՆՎԱՐ 1904

ՇԱՀԱԹԱԽԵՂԻՔ «ՄԱՂԻԿ» Ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԻՆԸ ԿԱՆԿԻԿ Է ԲԱՑԱՐՉԱԿԱՊԵ
ԳԱԻԱՌԵՐՈՒ համար, տարեկան 60. Վեցամսեայ 30 դր. — ուղարկեալ համար, տարեկան 50. Վեցամսեա, 25 դր. — ԱՐՏԱՍՎՃՄԱՆԻ համար,
Տարեկան 14. Վեցամսեայ 7 դր.՝ — Բածանդագրութիւնները կը սկսի ամեն մեկ մեկին: — Զեռքի հատր 40 փարայի կը ծախուի:

Նամակ կամ որ եւ է գրութիւն պէս է ուղղել ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ Կալաբա, Քուրունլու Խան քիւ

در عیده ده غلظه ده قورشو نلو خاندنه نومرو ۷ زاغیک فرنگی اداره مسی

RÉDACTION DE LA REVUE „DZAGHIK“ Kourchoum Han, N. 7, Galata, Constantinople.

ԳՐՈՂՆԵՐՈՒՄ ԱԿԱՐԱԳԻՐԸ

ՄԻՔ. ՀԱՄՏԱՆԻԳԵԱՆ



ԵՐՆԱԳԻՒԹՅ ՓՈԽ
Կ'ԱՌԱՋՄ ՄԵՂՋԱ-
ԿԱՆ ՕՐԱԾԵՐՈՒԵ-
ՃՐ ԺԵԿԱ ՄԱ-

թիւ իմ՝ ըսելիքնելո արամաղ ծաղկս
հակառակը ըպան արդէն ըսուածնե-
րուն:

Պաշտպանութեած գաղափարը սա է:
թէ «գրողներու նկարագիրն է որ ժո-
ղովրդի մը գրական մակարգակլը կը
բարձրացնէ» Այս խօսքը կրնուց իր
ճշմարիտ կողմերը ունենալը Սակայն
ուրիշ է կը յստաջանոյ «գրողներու
նկարագիր» կաշուած այդ բոյսը Ահա
հսու է խնդիրը:

Անապահության մեջ առնեն բան, միակ
անգամ երազակացնելի սկզբունքէ մը կը կա-
ռավարուի, « ընտրողականութեան »
(selection) սկզբունքն է ատիկաւ Բու-
ստիկան կենդանական, մարդկային բա-
րյական աշխարհները արդիւնքն են
ընտրողականութեան մը, զոր տիրող
պայմանները ի գործ կը գնեն առնեն
իրազութեան վրոյ և այսպէսով կը
նու իրագործեն դօւռթիւնը միայն այն
տեսակի բաններուն արմաք եղող ընտրողա-
կանութեան ողիին հետ կրնան հաշտ
ընթանալի բերմն ընտրողականութեան
կերպին, ոգւոյն և նու իրագործուած
իրազութեան մը միջեւ յարաքերու-
թիւնը շատ սերտին է:

Այս բացառուղ երկտողը անոր համար որպիշեալ կ'ուզեմ ընթեր-

ցողներուն հասկցնելը թէ հակառակ
վերսիշեալ օրաթերթին այն յայտա-
բարու մեխան որ «իրաւացի» է ժողո-
վաբար երբ գէջ գաղտնիար կազմած
է մեր գրազներուն վրայ», ժողովուրպը
նիւքը պատասխանառու է երբ մեր
գրազները անբաւղձալի նկարագիրներ
կը ստանան:

Ես կը հաւատամ թէ, բացուռու
թիւնները մէկ կողմ զնելով մարդք
ինքնին ո՛չ չար է և ոչ ալ բարի, պաշ-
րազաները, միջավոյցին է որ զի՞նքը
բարի կ'ընէ և կամ չար Այսպէս
ալ գրադները ինքնին, բնականէն
ոչ զէշ նկարագիր մը կրնան ունե-
նալ և ոչ ալ բարի Չար կամ բարի
ըլլալ «արգիւնքն» է, որուն «պատ-
ճառ»ը պէտք է վնասեր

Ես իրաւունք չեմ տար ժողովորդին, երբ ան գէշ զաղախար կը կալց մէ մեր գրողներուն վրայ, որովհետեւ եթէ մեր զրոյները իրաւումը արժանի են այդ տեսակ անարդ անքի մը, ուս էայն իրենց այդ կացութիւնը որդիւնքն է լոկ որուն պատճառը նոյն ինքը ժողովորդն է:

Ե՞րբ եղած է որ պատճառը իր
արդիւնքին դէմ գժգոհանայր Ամէն
մարդ կային արդարութիւն ալ չի կրա-
նար այդ տեսակ գժզոհութիւն մը
իրաւացի հաներ .

Ամէն ընկերութիւն, խչողէս որ
յատուկ կազմակերպութիւն մը ունի
նոյնալէս ալ ունի իր բարքերը, իր սո-
վորոյթմները իրերը ու մարդիկը գա-
տելու իր կերպը, մէկ խօսքով այն
բոլոր բաները, որոնք ընկերութիւն մը
կը զանազանեն ուրիշէ մը ընկերու-
թեան մը մէջ զանուազ ամէն անհատ
իր գործելու կերպովն ու իր սկզբունք-

Ներսիվը ընդհանրապէս մանրանկարն
է ամբողջութեան, եւ իր մէջ կը կրէ
բոլոր այն տարրերը որոնք ամբողջու-
թեան մէջ կտնի. լու մը շտափառած
խմարի մը պէս, որուն ամենազդակիլ
մոսին մէջ ալ կան այն բոլոր տարրերը
որով ամբողջութիւնը կտպմաւած է.

Երբ մեր պաշտօնակիցը կ'ըսէ թէ
«իրաւունք կուտայ ժողովրդ եսն, որ
զէշ գաղափոր կալմոծ է մեր գրով-
ներուն վրայ» ես ալ պէտք կը զզան-
աւելյներու որ ժողովուրդը արժանի է
այն զբաներուն գորս կրցած է ունե-
նալ, որովհետեւ եթէ լուագոյն նկա-
րագիրներով գրովներու սրժանի ըլ-
լար, ապահովագործ պիտի ունենար
զանոնք»

Ես ույն համովում մը ունիմ թէ, մեր
գրողներուն ներկոյ անմխիթար վիճա-
կին պատասխանատութիւնը զէթ
մեծ մասով մը կը ծանրանայ ընթեր-
ցող հասարակութեան ու սին։ Մարդ-
կային գործունէութեան բոլոր առաջա-
րէցներուն մէջ, որպէս զի բարեցր-
ջումի օրէնքը տեղի ունենայ ու միշտ
վերջէն եկաղները աւելի կատարելա-
գործեալ ըլլան, անհրաժեշտ են կարգ
մը պայմաններ, որոնցմայ արդէն առ-
պարէցին վրայ եղողները լաւ վիճակ
մը ունենան և իրենց այդ վիճակը
հրատարէ նորեր ար, որոնք պէտք ե-
զած նախապատրաստութիւնը զգալու
իրենց մէջ, կարենան աւելի օգտակար
գործունէութիւն ցոյց տալ։ Մեր
գրական-ըստ բակ բական հրատարակին վը-
րայ աշխատավները երբ կը տեսնենք
թէ այնքան սակաւագէտ են, հետե-
ւաբար նոյն համեմատութեամբ չե-
նուխապատրաստուած, ի՞նչպէս կ'ու-
գենք որ օրէ օր կարող ու տոկո՞ննը,

կարագլով գրողներ, յառաջ գան: Տոք-
բեր բան է, եթէ ընթերցող համարա-
կութիւնը խստապահանչ լըլար և հո-
րեւանցիութիւնները, խակութիւնները
ուղիտութիւնները իրը օրուան ապ-
քան քներ չընդուներ և հետեւակար
սյդ ապքան քները վաճառովներն ալ
լաւ ադպնդները ունենալու հետամաւտ
ըլլային, իրենց յաճախորդները բռնե-
լու համար:

Հաւ մը հարկ է համազուիլսա ձըշ-
մարտութեան թէ ընթերցազ հասա-
րակութեան կողմէ նուիբազ ործուած
գրական նպաստուոր պայմաններն են,
որսնք կընան կարող ու տակուն նիտ-
քագրով գրողներ և բարոյապէս բարձր
գրական հրավարակ մը յառաջ բերել
Գրականութիւնը ու տնօր ներկայա-
ցուցիչներ լուսադոյն վիճակ մը չպիտի
ունենան մեր մ.ջ, անքան ատեն որ

Վատառողջ ընտրողականութեան ոգ-
ւով տոդորուած ընթերցող հասարա-
կուժին մի ունենանք:

ինչպէս կ'ուղենք որ զարդացած ու
նէարագրի տէր զրոյներ նետու ին մեր
գրական-ըրտղաբական հրապարակը, երբ
անի՞ւա լնիթ երցող հասարակութեան
մէծ մասին վատթար ճաշակին բերու-
մավը օրէ օր անի՛ւմի մէջ է արժա-
նիքի տեսակէ առու:

Յետոյ, ի՞նչպէս կ'ուզենք որ բա-
ցարձակ արժեքի տեսակէտով, ճիշդ-
ելուսնենելու վրայ եղող գրականու-
թեան մը արդի աշխատաւորները, ա-
մէնէն աւելի յատկանշուին իրենց կա-
րողութեամբ ու նկարագրով։ կարելի
բան չէ։

Ու այս բոլորին պատասխանաւ-
տուն գէշ կերպով ընտրող հասարա-
կութիւնն է: Ի՞նչու ծածկել ծշմար-
տութիւնը:

ՍԻՐԱԿ



«Եւ դաւ, օր մը, հղոկայ կաղնիին.
«Մաղեցի է զորոց կեցուածդդ օդին մէջ.
«Տե՛ս, իմ ոսերո ինչպէս հողին կը ևային,
«Ինչպէս կ'ընեմ հովերուն հետ ելեւէց:
«Մինչ դուն տեղեղ չես շարժիր, չես ևայիր վար,
«Տերեւներդ ալ չեն բդրքուար զեփիրուննին:
«Եուրզոդ ևայէ՛ ինչպէս ծառեր անհամար
«Անտառին մէջ, վես զրուխնին կ'օրօրին»:

Բայց պատսախան տուաւ կաղիքին անսասան.
«Ես այնպէս եմ. բարձր կենաչ միշտ կուզեմ.
«Թո՞ղ որոնան շուրջը հողմեր. զանազան.
«Անոնց ձայնի եւ հեզնութեամբ կը լրսեմ:
«Դուն անձնատոր՝ գեփիռներուն բաւային,
«Միշտ կը շոյես զանոնի, ու միշտ կը բոծնիս,
«Խսկ երք զոռայ մըրրիկն ահեղ եւ ուժգին,
«Հոգի կու տաս, կարծես, նորեկ կը ծրախ:
«Թարախին հետ ասդին անդին կը դառնաս,
«Մէջ մը հիւսիս, մէջ մը հաւաս, հոյի պէս.
«Ճշնակուկն անզամ կյրնայ թեզի տալ վրնաս.
«Եր խեղճ բունը ծամոր թեռ մը կը սեպես:
«Մինչ ես անփախ եւ անողողոդ իբրեւ տար,
«Ուրականին հետ, դէմ առ դէմ կողորիմ,
«Եւ երկինիք ամսերուն հետ հաւասար:
«Իւրհաւուրհեւ անարկո շանք ոխերիմ:
«Ու կը սիրեմ կենաչ ամոր եւ անսաս,
«Ճակատը վեր՝ ամպրոպին դէմ բարեխաս:

ԾԱՂԻՒՄ ՆԵՐԿՐՈՅ ԹԻւով կը սկսինք տեղական
կեռնէք վիպահ մը, գործ սիրուած գրչի մը:
Խմբագրութիւնն ընթերցողներուն անակնեալ
մը պատճառելու համար, գրողին անունը
պիտի հրատարակի վիպահին վերջին մասով
միայն: Ամեուղ վիպահի պիտի տեսէ մօտա-
ւորապէ երկու ամիս

ՎԵՂԵ

11



Ա.ՏԵՂԱՄԻՒՆ, վրաց
ոռուն վասնդակա-
պատմերը բոլորօքին
ծածկուած էին պա-
տերէն վեր մազգւցող
որթատունկի մը լուն եւ խիտ տերեւնե-
րէն, Հրանտ կեցած՝ իր չուրջը կը նայէր,
բաց կանաչ ազսիի ողկուզներ, հիւթով
առ իի կը կախուէին վար իրենց հատիկ-
ները կարկասել, վարեւին որ այս միջո-
ցին ճառագայթներու խուրձ մը կը սփուր
պարտէզին մէջէն խուցող հօծ եւ հա-
րուստ բռւստիանու թեւան, վրայ, արեւին
դառձած տերեւներ սպիզոր եւ անշարժ
ասղին անդին կը փարփիէն, մեզուներ եւ
անշամար ճձիւեր տաքութենէն զինով
կը զառային խույտառ միջոցին մէջ ի-
րենց նրբին եւ թ վասցի թեւիւր ըեռ-
նաւ որած զանազան ծագիկներու բուրմուն-
քով եւ իրենց րզդիւնը իսկ պահ մը կը
զազրէր միջունի արեւին համրացնող տառ-
քութեան մէջ, պարտէզին ճիշտ քույն-
դեզնելու մօտ եղող մարգազեածի մը մէ-
ջէն նեղ արահետ մը կ'երկննար օձապր-
տոյտ եւ ճերմակ փոշիով մը ծածկուած
որուն վրայ ոչ մէկ չուք չէր երեւար այս
միջոցին: Հրանտ զութէ շրացած այս չա-
փազանց տարբէն եւ լուսէն՝ ներքին տն-
պատում հրճու անքով մը կը դիտէր չուրջը,
պարտէզէն անդին տուներու կարմիր տա-
նիքներէն եւ երկնցող ծխաններէն ալ
անդին կը նայէր Հայտարարաշաշտի նոճի-
ներու սեւ գիծին որ ամբողջ հորիզոնին
վրաւ կ'երկարաձգուէր եւ իր միագած
գագաթներուն էնտեղէն հազին թէ նրշ-
մարել կուտար լՄարմարան, երկայն լուս-
ողէն կապուտ մը աւս միջոցին՝ ջիւջ մը թ-
նուրոտին հետ խառնուած, մինչեւ որ
հետզեհաէ իր արեւ էն կուրցած աշքիրան
առաջք ունեցէն ճառագայթներուն ներ-
քեւ ծառերէն միջեւ հետաւոր հօրիզոնը,
շողովուն միօւ ինակութիւն մը սկսան առ-
նել որոնց մէջէն երբեմն կամ կլտող ցուք
մը կը բարձրանար դէպի ի վեր:

— Հրանտ, արեւը պիտի զարնէ քեզի։
— Ա՛ն իրաւ է, եւ ճակատը բռնած
ձեռքին մէջ Հրանտ գրեթէ գլուխցաւ
գլուխցաւ, զեղեւելով եւ խնդալով քը ՞ՆԵ

ձեռքէն բոնած որ կը ջանար զայն թիկ-
Նամիսի մը վրայ տեղաւորցնել:

— Ախ ինչպէս պէտք ո՞նչի արեւի
լոգանքի մը, Արօւսեակ, չես զիտեր . . .
իրաւ որ մարդ քանի մը տարի մառա-
խուլներու մէջ ապրելու է արժէքը հաս-
կուալու համար այս փողիողուն պերճու-
թեան:

— Բայց զիտես Հրանտ որ վտանգա-
ւոր բան է իւս օրին այսքան ուժով ա-
րեւին տակ մնալ . . .

Հրանտ աչքերը քողջը բարձրացուց:
Անոնց անորոշ եւ վառանող նայուածքը
որ խարիսավիկնու երեւութիւնէր, յետոյ
անհաւասարակշիռ շարժումները վախ-
ցուցին քոյը:

— Ի՞նչ ունիս Հրանտ . . .

— Ոչինչ, միայն թէ ամէն բանգունա-
ւոր կը տեսնեմ եւ մանաւանդ որոշ կա-
նանչ զիթ մը կայ չուրիս . . .

Նոյն միջոցին իսկ սանդուղներուն վր-
րայէն զէպի վեր շտապող քայլեր լսուե-
ցան եւ գոռող մազերով պատանի մը խոս-
յացաւ ներս որուն ետևէն սպասումին
հանգարտիկ կը յառաջանար իւտանելու
համար Հրանտին որ վարը մէկը եկած էր
զինքը տեսնելու: Հրանտ այն առաւ օտուն
իսկ հասած էր Բարիզէն եւ բնականա-
բար հին ձանօթ մը տեսնելու անհամբե-
րութենէն վարկեանի մը մէջ ինքնինքը
գտաւ եւ վազեց սանդուղներէն վար:

Երկայնահասակ, նիհար, բարեձեւ եւ
ճկուն շարժուածքներով ամրողջ իր էու-
թեան վրայ կը կրէր երջանիկ եւ յանձ-
նապատան յանդգնութիւն մը. բակին
ճիշտ մէջտեղը անշարժ կեցած էր իր սի-
րելի ընկերը՝ Սարգիս եւ զիրար այն քան
փոխուած տեսնելու առաջին զարմացու-
մէն ետքը իրարու զիրկ նետուեցան չա-
փազանց յուղուած երկու քն ալ:

Քիչ մը ետքը ընդարձակ բակին մէջ
ողորհայ թիկնամթառներուն վրայ ընկող-
մանած Հրանտ եւ Սարգիս կը խօսակ-
ցին . . . երկար բաժանումով մը ընդ-
հատուած իրենց բարեկամութիւնը վե-
րստանի կը կապուէր աւելի սիրտ կեր-
պով մը եւ փոխադարձ զիրար կը զի-
տէին, կը քննէին իրենց ֆիզիգական եւ
մտաւորական զարգացումի աստիճանը
միանդամ ընդ միջտ բժրանելու համար:
Հրանտի շագանակագոյն եւ պոյժառ աչ-
քերուն մէջ անսահման ուրախութեան
մը եւ գոնունակութեան մը արտայա-
տութիւնը կը ժամանէր, իր շարժումները
համարձակ էին ու բարձր ձայնով իրենց
իրարութեան մէջ: Հիմա Սարգիս կը
պատմէր իր կրած դառնութիւները եւ
յուսախարութիւնները, օրագրողներու ա-
պիկարութիւնը եւ միւս կողմէ ընթերցող
հասարակութեան գոենիկ ճաշակը եւ ան-
դիմակութիւնը . . .

ուաջ խորշումած դէմքին վրայ, բերանը
թարմ կը մնար միայն, վարդագոյն եւ
միամիտ գրեթէ տղու բերան մը, լեցուն
եւ թուշային, ծաղիկի մը պէս պեխերուն
եւ մօրուքին յորդ մազերուն մէջտեղ.

կարծ եւ ուժեղ ձեռքովր ջղաձգորէն
բոնած թիկնամթորին քովի մասը կուրծքը
զէպի առաջք կը խօսէր Պոլսոյ օրուան
գրականութեան վայ եւ իր աչքերուն
մէջէն, ժպտուն իր բարեկամին զիմաց՝
կանցնէր երբեմն տիրութեան ստուերը եւ
երբեմն ալ կարծես ընկծուած . . . համա-
կերպող կ'իյնար թիկնամթորին վրայ իր
բոլոր պրկուած անդամներուն անմիջա-
կան խանջնքին մէջ:

Իւսկիւտարի մէջ ծնած երկուքն ալ
միեւնոյն զպրոցը յածախած էին երկար
տան եւ հակառակ իրենց նիւթական
վիճակին զանազանութեան առջի օրէն
բարեկամներ եղած էին եւ դպրոցի գրա-
սեղաններուն վրայէն մէկտեղ զգացած
ամէն բան. իրենց պղտիկ տղու մաքուր
եւ անշօլափիլի բազզանքները իրենց նո-
րածիլ եւ անորոշ զգանութիւնները փո-
խացածարար բարախել առւած էին ի-
րենց սրանը. Ոչ այդէտ եւ հասարակ ու-
սուցիչներու եւ ոչ ալ միջակ խառնուած-
քով տղաքներու առուեալ շիումը իրենց
հարուստ եսականութիւնէն բան մը կր-
սնցնել տուած էին, բոլոր գոենիկ հա-
շիւները իրենց մեծերուն համակրութիւնը
գրաւելու որ անտեսներէն, աշակերտնե-
րէն մինչեւ ուսուցիչները իրենց կարգին
անպատկառ եւ ստորնացնող խոնարհու-
թեան մը մէջ կը պահէին, անծանօթ մը-
նացած էին իրենց հոգիներուն:

Եթոյ օր մըն ալ, իրենց տարբեր
բազերուն հետեւած, էին Հրանտ Բարիզ
զացած էր հօր հետ եւ հոն մնացած էր
գրական ուսումնակիրութիւններ ընելու
մինչ Սարգիս նախ ուսուցիչ իւսկիւտարի
վարժարաններու, հետզիւտէ կրցած էր
կարեւոր տեղ մը գրաւել տեղական հայ
լրագրութեան մէջ: Հիմա Սարգիս կը
պատմէր իր կրած դառնութիւները եւ
յուսախարութիւնները, օրագրողներու ա-
պիկարութիւնը եւ միւս կողմէ ընթերցող
հասարակութեան գոենիկ ճաշակը եւ ան-
դիմակութիւնը . . .

— Եղրայր անկարելի է երեւակայել
թէ ո եւ է գրական գործ մը ի՞նչ գէջ
կերպով կը գնահատուի, ջանա որքան որ
կ'ուղես խտացնել քու գրականութեանդ
մէջ քու հոգիիդ ամենէն ազնիւ բնազ-
ները, ջանա քու մէջդ ամիփոփուած՝ որ-
ուալ քու զգայնութիւններու ամենէն
թանկագինը, ու պիտի տեսնես թէ ի՞նչ-
պէս քու ընթերցողներու կողմէ պիտի
քաշքուի ցեխերու մէջ այն՝ ի՞նչ որ իրը
լաւագոյն բանը քու կարողութեանդ պի-
տի ուղիւր աւանդել անոնց :

Զափազանց յուղուած, ձայնը կ'երկա-
րածուէր հետզիւտէ եւ վերջին բառե-

րուն բզձկումէն կոպերը ծանրացած կ'ե-
րեւալին:

Հրանտ ալ յուղուած էր բայց բարեւա-
ցակամ կը ժպտէր իր ընկերոջ, ձեռքը ու-
սին զրած եւ ջանալով իր յաւատեսու-
թիւնը փոխանցել անոր:

— Այրած սրտի խօսքեր են սիրելին,
կը հասկնամ բոլոր զժուարութիւնները
քու կացութեանդ, բնական է որ քեզի
պէս զիւրագգած մէկիր չուտով պիտի վի-
րաւուուէր եսասէր մարդիկներու հետ
շփումի մէջ ըլլալով, Պահ մը կեցաւ:

Ու անմիջապէս ասիթէն օդուտ քա-
զելով բացատրեց իր գրական մտադրու-
թիւններն ալ, երկարօրէն խօսեցաւ հո-
գերանական վէպի մը վրայ որ շատոնց
ծրագրած էր, նօթերը պատրաստ էին եւ
շուտով զորմի պիտի սկսէր ճամբորգու-
թեան յօնութիւննը առնելին ետք:

Հետզիւտէ սաստիկ տաքէն կէս մը
թմրած կը շարունակէին իրարու խօսիլ
ցած ձայնով եւ բառերը կ'ընդհատուի էին
երբեմն, Տաքութիւնը աւելի կը շատնար
մինչ որթատունկի տերեւներ իրենց զրմ-
րութիւններէն իրեն կուտային պա-
տու հանաներէն ներս խուցող արեւի չեշտ
ճառագայթներուն:

(Երրուցակելի)

ԳԵՂԱԲՈՒԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ

ԼՈՒՐԵՐ

Հնագիտական Ամերիկան միտիօնը թէփէի մէջ
զառակ է Ամէնսօթէս Գ. պալատը. Ժերդ Արբայական
ցեղին պատկանող այս Փարաւունը ունէր շատ ճոխ
պալատ մը զարդարակարուած բոլորովին զուտ եղիպ-
տական ոնոպ:

Հ. զին տակէն ելող աւերակները կը յայտնէն
ասբոզ նարուստ թափ մը զոյութիւնը որ անմիջա-
պէս կը շրջապատէր արքայական պալատը: Խեցւէն-
ներու կտորները, սպակէնէններ և զննացան զորմիք-
ներ կը ցուցնեն շատ նրացած քաղաքակարութիւններէն
մը, մանաւանդ պալատին մասերէն մանանց զարդար-
կարները և քանակները որ անեղծ մնացած են դա-
րբարու ընթացքին մէջ, կ'ապացուցնեն արուեստազիտա-
կան շատ ազդիկալ վիճակ մը՝ մինչեւ հիմա անձանօթ
մեզի հնաբար:

★ Օկիւմ Մայրան արձանագործը վերացուց
Օկիւմ Զօրմէս շիրիմը: Իր պարզութեան մէջ շատ
զեղեցիկ է. վերջացած մասին վրայ կայ սրանչելի
զուկ մը Ազատը մուսան վերին յարգանը մը քը
մասուցած նարուստ թափանակներէն էր. ցու-
ազին շարժումն մը, կարծես թէ հեծկուսները
կը զափէ որ կուռեցնեն իր սիրտը, մինչ մէկ ձեռքը
դեռ կը թափառի բնարին վրայ, այլ եւ լուծ:

★ Բարիզի մէջ, ծանրատապէս գրական ամուսնու-
թիւն մը տեղի ունեցաւ այս օրերս, կ'նրանցը յամբար-
գիւտի կամաց ամուսնութիւն է Հանրի Արօգ, իր
բարտարակած զեղարգուեսական բազմաթիւ զիրքերովը
ժամանօթ, հմուտ պատմաբան-զրովը որ իրեն կին կ'առ-
նէ Տիգն. Տանիէլ Լըզիւօրը, Ֆրանտայի նշանաւոր Փե-
պատման-բանաստեղծը:

ԿԱՆԱՆՑ ԲԱԺԻՆ

ՊԱՀԱՆՉԿՈՏՈՒԹԻՒՆ

ԶԱՊԻԼ ԵՍԱՅԵԱՆ



Ա.Դ.Ի.Կի նախորդ թուով
հրատարակուած յօդ-
ուածի մը մէջ Ամե-
րիկացի կնոջ վրայ՝
կէտ մը անմիջապէս

ուշադրութիւնու գրաւեց եւ մտածել տուաւ
ինձի. ան էր թէ Ամերիկացի կիները պա-
հանչկոտ են. այսինքն կը պահանջեն որ
իրենց ամուսինը իրենց հայթաթէ ինչ որ
իր գերազոյն ճիգերով կրնայ արտազրի,
կ'ուղեն որ անիկա իրենց հանգիստ եւ
նիթական կարելի և զածին չափ պիրք
կեանք մը տայ. կ'ուղեն որ անիկա չտկա-
րանաւ իր ջանքերուն մէջ եւ չթերանայ
բնաւ. իր պարտականութեանց մէջ. Ա.Ի.
րիկացի կին մը երբ իր ձեռքը կուտայ ե-
րիտասարդի, մը բոլոր աւս բաները մէկանց
կը պահանջէ. եւ կ'ենթագրեմ որ ասոր
փոխարէն ամուսինն ալ իր կնոջմէն կը
պահանջէ ինչ որ իրեն բաժին կ'իյնայ տառ
ընտանիքին, այսինքն չնորչ, փափիկութիւն,
զեղեցկութիւն. զուարթութիւն, խնամք
առողջ տղաքներ, զարգացած եւ հաւա-
սարակչի միտք մը. վերջապէս բոլոր լաւ
բաները որով կին մը կրնայ երջանիկ
դարձնել իր կազմած ընտանիքը:

Բնականարար երբ կը խորհնչի այս
ձեռվ կազմուած ընտանիքներու վը-
րայ որոնց հիմք փոխագարձ պահանջկո-
տութիւն է ամէն իրաւունք ունինք եւ-
թագուելու որ անոնց մէջ երջանիկ ամու-
սիններու գումարը շատ աւելի մեծ է
քան թէ մեր մէջ:

Կրնայ ըլլալ որ մէջ բերած գաղա-
փարս շատ նոր եւ գայթակղեցուցիչ հա-
մարուի մեր համարնքին համար որուն այս
տեսակ խնդիրներու մէջ իր իտէալը հա-
մակերպութիւնն է:

Կին մը որքան համակերպող ըլլայ մեր
մէջ այսնքան առաքինի կը նկատուի ա-
նիկա. պատճառոր շատ պարզ է. որովհե-
տեւ մինչիւ հիմա կինը մեր մէջ քիչ բա-
ցառութեամբ կրաւորական զեր մը ունի,
անիկա գատապարուած է տեղի տալ իր
ամուսինը իրեն հարկադրած ամէն պայ-
մաններուն. զեռ զեռատի աղջիկ՝ կը
տեսնէ իր մօրը անշուռէ եւ երկրորդական
զերը ընտանիքին մէջ. անիկա զերթէ հե-
ղինակութիւն չունի բոլոր այն գործերուն
մէջ որ իր ընտանիքին են ասկայն եւ

որոնցմով պիտի կազմուի իր աշխարհ բե-
րած զւակներուն ապազան, երբեմն ա-
նիկա նախզգաւով շատ մը ձախուզ պա-
րագաներ տառապատճեռով կ'ապրի. զիտէ
որ իր ազաքը զմբազզ պիտի ըլլան, կը
խորհի թէ ամուսնոն այս ինչ ձեռնարկը
կրնայ զերենք սնանկացաւ, իր տղոց վաղ-
ուան հացը վառանզի զնել, այս բաներուն
վրայ կուլայ բաց չկրնար հակազզով զեր
մը ունենալ ընտանիքին մէջ, չկրնար
նոյն իսկ բարերար խորհուրդ մը տալ բա-
տանիքին հօրը որուն հետ ասկայն հա-
մաձայնած են օրէնքի առաջ երջանիկ ըն-
տանիք մը կազմել երիտասարդ աղջիկը
կ'անդրազանայ ասոնց եւ զիտէ որ ա-
ւելի ուշ՝ կեանքի մէջ իրեն ինկած բա-
ժինն ալ այդ պիտի ըլլայ. արդէն ամուս-
նութեան կնքուած պահուն իսկ առաջին
խորհուրդը, ինչ կ'ըսեմ, առաջին հրամանն
այդ է. համակերպիլ. առանց այդ հրա-
մանը գործազրելու խօսուումն, առուս-
նութիւնը ինքնին անկարելի է:

Երբ ինքնին առնենք համակերպիլու
գործութիւնը առաջին անգամէն կը
տեսնենք որ անիկա տեղի տալ է այսինքն
ընդունիլ վիճակի մը մէջ գտնուելու որուն
լաւագոնին արժանի էր զիտէ ու առա-
գոյնը ձեր իրաւունքն էր զառիվարի մը
վրայ առաջին քայլը առնելու կը ն. բանի
ալ պատճառ մը չկայ ինքինքը զառի-
վարին ստորոտ չգտնելու. ուրեմն ով որ
չուզեր ինքինքը հոն գտնել, առաջին
քայլը թող շառնէ. չէ, ատիկա քաջու-
թեան եւ ինքնախտահութեան գործ մըն
է որ առանց վախնալու կարելի է խոր-
հուրդ տալ աւանդական համակերպու-
թեան զգացու մներով տոգորուած մեր
կիներուն:

«Ուզեցէք եւ պիտի տրուի ձեզի.» Ա-
մէն բանի մէջ կարելի է գործազրել այս
խօսքը քիչ ու զոյլը քիչ պիտի ստանայ,
շատ ուզողը շատ, ջանալու է շատ ու-
զգներու կարգին մէջ զանուիլ:

Պահանջիոտութիւնը այն ատեն անի-
րաւ. է երբ պահանջողը կը կարծէ թէ ա-
մէն իրաւունք ունի ստանալու եւ կրնայ
փոխարէն բան մը չտալ մէջ պատճառ-
ապահանջողներու ունինք մեր կիներուն մէջ:
Մեր տեսակէտը արդ չէ բնաւ. այլ ցուց-
նել թէ փոխանակ երկուստիք համաձա-
նութիւնը, կ'ոքուած ամուսնութիւններու

մէջ մէկը տալու եւ մէկը առնելու իրա-
ւունքը ունենալ կարծելու, երկու ան-
դամներին ալ զիտնան, բնդունին միան-
գամ ընդ միշտ թէ պիտագարձարար ի-

րենց էութեան իրենց կարողութիւններուն
լաւագոյնը, զերագոյնը տալու պարտա-
կան են. եւ ով որ առաջին անգամ թե-
րանայ իր պարտաքին մէջ միւս անդամը
իւաւունքը ունենայ պահանջելու, իրաւունքը
ունենայ բաներու թէ այդ պարտամաններով չէր
կնքուած իրենց ամուսնութիւնը:

Եթէ մասնաւորարար կիներուն ուզ-
գուելով կ'ըսենք թէ պահանջիոտ ըլլան,
անոր համար է որ մինչիւ հիմա այդ զերը
չէ որ կատարած են իրենք, ընդհակա-
ռակր. միւս կողմէ ասկա չնշանակեր թէ
իրենք պարտաքեր չունին. ապա թէ ոչ
զերերը միայն փոխուած պիտի ըլլային եւ
ընտանիքներու մէջ զմբազզով թեան կամ
երջանիկութեան գումար նոյնը պիտի մը-
նար. Պիտի ուզէնք որ ինչպէս ուրիշ
քաղաքակրթեալ երկիներու մէջ կինը
իր ամւածոյն վրայ փնտուէր կորովի, ա-
րիութեան, ինելքի, գործունէութեան եւ
ուրիշ շատ մը ճշմարիտ այր մարզը յատ-
կանչող յատկութիւնները որպէս զի ա-
մուսին ալ իրաւունքը ունենար բաներու.

«Ես կ'ուզեմ որ կինս զեղեցիկ ըլլայ,
ժրաշան, մատացի եւ լաւ մայր իմ զաւակ-
ներուս»:

Տոյոր համակերպող կիները որ այն-
քան զմբազզ եղած են, իրաւունք պիտի
տային ինձի: Եւ արդէն ինչ է մեր ուզածն
ալ ինչ որ ամէն մարդ կ'ուզէ. աւախնքն
թէ ընտանիքին մէջ ամէնքն ալ երջանիկ
ըլլան որքան կարելի է:

Ակրակի օրը Ակեւտորի Ամերիկեան աղջկանց
քոլէճն մէջ անցի ունեցաւ Աւետարականներու
մանկապարտէղն և կիրակիօրեայ աշակերտներու
հանդեղը, բաւական ստուար բազմութեան մը
ներկայութեան պալտիկ տղաբնիք և աղջիկներ,
կրօնական ներմերու վրայ համաւուած քննութեան
մը անցնելէ ետքը՝ ստանաւուները արտասանեցնեն,
մանկական և կրօնական երգերն և արտա-
մախութիւնները ըրին, այլ առթիւ մէկ քանի
աղջիկներ վաղահաս ընդունակութիւն մը ցպց
տունի իրենց ունեցած գերերը շատ լու կատարե-
լով: Անտարակցու այդ արտամախութիւնները
կազմակերպող և գերերը սորվեցնող պաշտօնեա-
ներուն ալ կը պատկանի մեծ մասով հանդերին
յուզութիւնները:

Ուշադրութիւնը գրաւեց նախ պատիկ աղջիկ
մը որ սրանչելի և զինջ ձախուզ մը երգեց օրորո-
ցին երգը Գրեթէ բոլոր տղաբը արտասանութիւն-
ներ կամ երգեր ունենաւ երգերիք և հանդ էոր շրո-
ւեցուն ձրագրով մը տարատեյէն ետքը Ամերիկացի
բոլոր կողմէն մը հայերէն լեզուով յուղիչ խոռեր
ուզողնեղով և զարմոցումը բացտարելով մեր սու-
զութիւններուն պայտան եղանակուն ուշանութեան վրայ:

ՊԵՐԻՃԵՆ ՀԱՄԱՐ

($\mathbf{v}, \mathbf{a} \in \mathbf{U}, \mathbf{u}, \mathbf{k} \in \mathbf{V}$)

SOURHO



ՄՈՒՄԵՍՈՒԹԻՒՆ, Բ կար-
ծուածին չ սի դիւրին բան
չէ՛, բաւ մի մինեան, հեղ-
նանքով : Անիկա կրնայ
գտանդաւոր իսկ րլալ այն նրբացած, զար-
գացումի տէր էրիկ մարդուն որ ամուրիի
հեշտ ու անակնկալներով լիցուն կեռնքը
ապրած է ու ճանչգած՝ անոր գառնու-
թի նները ու զգայնութիւններ» :

Եւ որովհետեւ մեզմէ ոչ ոք պատաս-
խանած էր այս վճռախօսութեան, Ֆէ-
մինեան չարունակեց.

— «Ամենքդ ալ զիտէք թէ ևս ի՞նչ
պարագաներու մէջ ամուսնացայ. կինը
անձանթ մը չէր ինձի, զայն վայելած էի
գիտակցութեամբ եւ առանց յօդնութեան
Արդ հանելուկը որ շատերը կը խրտչեցնէ,
զմուար չէր երեւցած ինձի եւ երիտաս-
սարդական բոլոր աշխանովս աշխատեր էի
անոր լուծումին, ուշողեցայ արդեօք. չեմ
կարծեր. հանելուկը հանելուկ մնաց մին-
չեւ այսօր, թէիւ իմ աշխատութիւնս
վարձատրելու համար կինը ճաշակել
տուաւ ինձի յաճախ սիրոյ քաղցր բա-
ժակին, ինչպէս կրսեն բանաստեղծները ։

«Օրին մէկը սակայն զգացի թէ արդ
բաժակը կը դառնանար եւ չէր տրը ինծի
սովորական հաճոյքը ու զոհունակու-
թիւնը։ Երազելէ յոդնած զլուխոս բարե-
կամ կուրծքի մը պէտքը կ'զգար հանգ-
չելու եւ կը փնտոէի սիրտ մը որ խօսէր
անցեալիս վրայ եւ քաւել տար ինձի բո-
լոր յանցանքներս ու սայթաքումներս։
Մարմնայս մէջ կ'զգալի առողջ արիւնի մը
վերանորոգումը եւ փորձառու մտքի մը
զատողութիւնը որ կը սկսէր գէպի լաւը
առաջնորդել զիս Ամուրիի անհանդարա-
կեանքէ մը վերջ ամէն Երիկ մարդ կ'ունե-
նայ կարծիմ այս յանկարծական վերա-
գարձը հին օրերու երազներուն, ուխտա-
գնացութիւն մը սակայն որ մտքով կա-
րելի է կատարել փախանակ սիրոյ աշ-
խարհին մէջ վազվատելէն վիրաւորուա-
ռոտերով։

«Եւ օր մըն ալ քովս ունեցայ այն
բաղձացուած բարեկամուհին զոր պէտք
էր բոլոր միւս կիններէն գերազանց դա-
ւանիլ եւ ամբողջ ոլիխն կապուիլ ու նուիրո-
ւուիլ անոր: Որքան զժուար պաշտօն ա-
սիկա՝ անոր համար որուն սիրտը հետքեր
կը կրէ ատկաւին նախկին սէրերու վեր-
քերէն եւ անռնցմէ սուժուած րլալու
միսիթարութիւնը միանգամայն: Զիրալ

Հակառազգ՝ չնչող զգացում մը ասիկա որ
ժամանակի կը կարօտի բոլորովին անհետանալու համար՝ Երբ այդ շրջանը կը բարձրացի անցընել ևս ինքնալքու մով ու մարմական արձակումով, ինչպէս որ քահանան կուտայ հոգիկան արձակումը գործուած մեղքերուն, ևս այդ շրջանը օրինաւոր կուզ մը քով անցընելու միջոցին կը զիմէի : Հոս տեղն է յիշել Աւետարանի «Կոյսն ընդ կուսոյ» ամուսնութեան պարագան զոր գրեթէ ոչ ոք հիմա կը տարգէ դժբաղղաբար, մենք, Երիկ մարզիկա, ամուսնանալով փակել կուզենք ամուրիլ կեանքք, երբ կինը՝ ճակատազրօրէն կոչուած է նոր սկսիլ զայն :

«Բարերազգաբարար, կինս շուտով մոռ-
շընել տուաւ ինծի անցեալը, կամ թէ ես
շուտով կապուած զգացի ինքինքս անոր-
եւ սիրել զայն անկեծօրէն ու անձնուի-
րութեամբ Անիկա շառ մը յատկութիւն-
ներ ունէր զորս կարող էի զնահատել շը-
նորիւ իմ փորձառութեանս եւ զորս չէի
ճանչցած միւս կիներուն քով։ Գեղեցիկ
ալ էր, հետեւաբար կարող՝ մաքուր սէր
մը ներջնչելու ինծի եւ մարմնական բոլոր
հաճոյքները ու հնչտանքները տալու ։ Ի-
րաւ ալ այդ սէրը շէ՛ր կրնար ըլլալ այն
հիւանդ ու տխուր տարիանքը զոր հո-
մանուհի մը կրնայ տալ մեղի, ոչ ա-
այն միտք յօգնեցնող ու սիրտ ցացնող
զգայնութիւնը որ անոր բացակայութեա-
նը միջոցին կրնայ խորհրդաւոր ու մուխ-
հորիզոններու մէջ թափասեցնել զնեղ
չէ՛, այս բոլորը չկային մեր ունեցածին մէջ
պարզ ու իտէալանման սէրն էր այս իր

շուրջը բուսած ծաղիկներուն եւ տերեւն
ներուն ստուերովը հայելիացած լիճ մը
ջուրին պէս հանդարտ, որ զօրաւոր հո-
վերու երես չէ տեսած բնաւէ Մի հար-
ցընէք թէ ինչպէս ես, սիրոյ փոթորիկնե-
րէ անցած եւ անոնց կուրծք տուա-
մարդ՝ կրցայ տանիլ այս մաքուր ու բա-
նաստեղծական կեանքը. թերեւս այսօ-
խոկ չկրնամ ճիշտ պոտախան մը տա-
ձեզի Միայն առ զիտեմ որ ամսւանու-
թեանս առաջին ամբոներուն լիսպին եր-
ջանիկ էի կնօջ մը քով որ կը փառաբա-
նէր Շմիլս իրը իր մրակ սիրած մարդը
Այս խօսառվանութիւնը տմէն անգամ Ա-
սելուս, կը հագուրտանայի ու կը զինովիա-
յի անովլ Այն սիրոյ բառերը ու երգու-
ները զորս ըրած էի հօմանուհիներուս և
բեսին, առանց փոխարէնը ստանալու. Տի-
մա զանոնք նոյնութեամբ կը գտնի կը
նօջս բերնին մէջ երբ ես ակամայ կը իւ-
նայէի ինքզինքո իրեն որ եւ է մեծա-
բանք մը ընելէ :

«Եւ այս կեանքը ատեն մը տեսիր մեր մէջ. կինս իբր հանելուկ մը չէր ներ կայանար ալ աչքիս եւ զայն կատարելա պէս լուծած ըլլալու յաւակնութիւնը կ սնուցանէի ներսիդիս. ինչողէս րսի, այ գատահութիւնը ինձի տալու ամէն յատ

կութիւն ուներ անրիկա, մրայն մէկ բան
մը կար իր վրայ պակաս, թերութիւն մը,
անհոգութիւն մը, եթէ կ'ուզէք, որ եր-
բեմ անհանդիսա կ'ընէր զիս, կ'ազգէր
ջիզերուս: Իբր զգանոս ու հեշտասկը
մարդ, կը մէծցնէի ես այդ թերաթիւնը ան-
ներելի յանցանք մը նկատելու չափ. վեր-
ջապէս օրին մէկը, անիկա աւելի ձգուե-
ցաւ, յայտնուեցաւ եւ այդ օրը չարչրկե-
ցի միտքս, այո՛, կինս մաքրասէր չեր,
չեր զիտելի յարգել մարմնական առողջա-
պահութիւնը, մաքրութիւնը զօր իբր ա-
ռաքինութիւն պէտք է զաւանիք, այն
գեղեցիագիտական, տնսեթեւեթ պճառ-
սիրութիւնը որ, ինչպէս կրսեն, «պաշտելի
ոչինչով» մը կրնայ առաջ գալ, որ երիկ մար-
դուն պիտի տար սիրելու տեսչը, հրաւիրե-
լով զմեզ արտայայտելու ինչ որ կայ պահ-
ուած մեր ներսիդին ներջնչումի կարօտ:
Զէ՞ մի որ հոգեկան մաքրութեան չափով
մարմնականն ար պէտք է ամուսնութեան
մէջ, նոր երազանք մը, զինովութիւն մը
պատճառելու համար անոր մանաւանդ որ
ապրած է եւ սէրը զանազան ձեւերու
եւ պարտգաներու տակ վայելած:

«Բնականաբար այն օրէն որ տեսայ
կնոջս մերութիւնը, չկրցայ որ եւ է զի-
տողութիւն մը ընկել, զայն չվիրաւորելու
մտածումով եւ կրկնապատկեցի իմ մաք-
րասէր մարդու սովորութիւններս, լու ա-
ցու մենիրս, այնչափ որ կինս ստիպուեր
երեսիս գարնել այս չափազանցութիւնը,
մերաքը, որ մոլութեան պէս բան մը կ'ըլ-
լար արդարեւ, ոչի՞նչ, կինս չանգրադար-
ձաւ եղածին եւ շարունակեց մեալ իր
սովորական վիճակին մէջ եւ երբ, իրի-
կունը, տուն կը մտնէի, գէմս կը գտնէի
կին մը որ անխնամ արդուզարդով, կը
հրաւիրէր զիս քաղուածքներ ընելու մեր
սիրոյ գիրքն որ սակայն հետզեւտէ Աւե-
տ սրանի մը չոփ թանձր ու խրմին կ'ե-
րեւար աչքիս : Անրջապէս օր մը չը դի-
մացայ եւ րսի իրեն թէ կը փափաքէի իր
վրան մարմնական քիչ մը աւելի խնաշք
պեսնես :

«Ղայիտի մօռնամ այդ օրու ան բար-
կութիւնը, այլայլումը կնոջս որ կը պօ-
շու եղիշախ».

— «Ես լուզ չեմ որ հոգիք քսեմ չորս
դիս, քու դիմացդ խաղալու համար. եւ
ասկէ աւելի մաքուր չեմ կրնար թէ

լաւ, վէստիւամ, ուզած կներանդ զիաւ . .
«Թերեւս իրաւունք ունէր իսեղճ կին
այսպէս խօսելով, բայց սա գիտեմ որ ա-
նոր այդ վիճակը օր օրի տհաճութիւ-
տուաւ ինձի, կոփէ սկսաւ. մեր մէջ և
մեռաւ նուար մօտենաւ իրեն . . .

— «Կ'երեւայ թէ սակայն կինս նկատու-
զութեան առած էր իրեն հանգիպ ցու-
ցուցած անտարբերութիւնս, որովհետեւ
իրիկուն մը, չսպասած ատենա, գտայ-
զինքը գեղեցիկ արդուզարդի մը մէջ ու

անուշառառմբեան թեթեւ ու զգիսիչ
dose մ.ն ալ վրան : Այս վիճակը տեսեց
մէկ քանի շարաթ . բարտնի էր թէ եինս
ուզած էր գորմանել ինչ որ իմ էրիկ
մարդու եսամոր ու տեսուապաշտ զգացում
վ'րաւ որած ըլլալ կը կարծէր . գոնէ ես
այս մասածումը ունեցայ եւ վիրուսայ հա-
ճախով վայելիկ վինքը , նոր թափով մը :
Մնաց որ կինս ալ ինքնառք աւելի ու-
րախ կը ցուցիէր . առվարտականէն աւելի
կը կատակէր հետո . սիրելու մէջ ճարպիկ
կնկան մը պէս արուեստականութիւն
դնելով իր շարժուձեւ երուն մէջ . մէկ
խօսքով կ'ընէր ինչ որ բրած էին աննշան
տարբերութեամբ մը Անժէր , Գալիօրին ,
Վերզինը , ի՞նչ զիտնամ են . բայր կիները
որոնք ինքինքնին տուած էին ինձի ա-
ռանց ամօթի ու վերապահութեան : Եր-
բին ալ . կինս կրուէր կեղծ զրգուան-
քով մը :

— «Առանց ուղելու գոյլիսէ կը հանէք
զօ՞ք կիները. չէ՞, աղեկ կը սիրեմ կոր
հիմո քնզի, ու զանդ ա՞ս եր, ըսէ՞...»

«Բառ մը չեի գտնէր իրեն բսելու
տեսակ մը զզջում արգեօք կնոջս մէկ
թերութիւնը իր յանցանք դաւանած ըլ-
լուլուս. թէ ոչ յուսախտութիւն մը զի՞ն.
Քը հոգեկան տարրեր վիճակի մը մէջ
տեսնելուս եւ կամ իրմէ ընդունելուս հա-
մար բայօթ բանազրոսիկ հեշտութիւնները
սիրոյ, յոկ բնձի հաճելի ըլլոյու, ըսածա-
կատարած պլայտ դիտումով:

«Ինչ որ ալ ըլլայ, կինս փոխուած էր
թառութեամբ եւ կզգայի զարդ. իր
համբայնիրուն կը պակաէր հետզհետէ
կրակր եւ իր զիրկնշխառնութին մէջ
չկային ալ նախկին քծնանքները մոլո-
րեցնող. նոր եւ տարբեր խմբով կին մը
կերեւնար աչքիս, նուևազ երջանիկ ինձ-
մով։ Ինչ որ մանաւանդ աչքի կը զար-
նէր հիմա, այն մասնաւոր խնամքն ու
հոգածութիւնն էր զօր կուտար իր
մարմեյն. իր արդուզարդի սենեակը ճո-
խացուցած էր անուշանոտութեանց այ-
լազան մթերքով մը հօն էր որ իր լո-
գանքը կընէր զաղջ ջուրով. իր մարմինը
կը շփէր, կ'օծէր մասնաւոր իւզերով ու
հոտեղէններով, այնքան որ չատ անգամ
կը փորձուէի այդ սենեակէն ներս մտնե-
լու չափ սնգաղտնական ըլլալ, իբր թէ
պահուրոտած չաստուածունի մը իր ամ-
բոզդ մերկութեանը մէջ յանկարծակիի
բերելու երեւակայութեամբ։

— «Ωξές, Κρυπτόρινθος, οι οποίες ζουν με
ηρακλείδες και πάντα σε απόσταση από την πόλη, φέρουν την θεά της Αρτέμιδης στην πόλη της Αργολίδας.

«Եւ թող կուտար արդարեւ որ իր վարդագոյն եզօնիքներով վերջաւըրու ած մատները համբաւեմ, իր իննկատ էտ լանջ-քին հեշտանքովը դիմովեամ եւ դիտեմ գեղեցիկ կիսակօչիկներու մէջ պարփակ-ուուծ իր մանրիկ ոտքերը, երազային շրբ-

ջանակի մը մէջ երեւակացելով ամէն, ինչ
«Չեմ յիշեր թէ, որքան տես եց ամուս
նական այս անդօրր կեանքը. որդուածորէ
կինս իրը անթերի էտի մը կ'երեւնար աչքիս
եւ ինքզինքս անարդան կը համարէի հի-
մա անոր, չքմեղանքի բառեր վնասելով
իրեն բակրու համար զինքը կանոն խէն
հասկցած չ'ըլլալուս. Անիկա կը ծիծաղէր
յաճախ իմ ըրտծներուս վրայ, սակայն
երբեք տեղի չառւաւ. որ անդրադանամ
իրեն համար ունեցած մատասնջութեան
օրերուս»

Ցէ մինեան շունչ տռաւ վայրկեան մը
յետոյ շարօնակեց.

— «Բայց օրին մէկը պատահեցաւ ա-
նանկ քան մը զոր չեմ կրնար չիշել այսօր ա-
ռանց սարսուսի եւ սրտագողին Այն պատ-
րանքը որուն զո՞ն գացի այն օր Կեանքիս
էն մնձ զմբազզութիւնը եղած է զոր
կարելի չէ մոռնալ. հանելու կը զոր լու-
ծած կարծե՛ր էի առաջնորդեր էր զիս ա-
նանկ ճամբաւ մը ուրեմն հաղիւ կրցայ
դուրս ելիմլ, վրայ աւալով նաև մարմի-
նէս ու հոգիէս Զերկարեմ, ամսուուան
մօտ ցորեկ մը. Թէ փէպաշիի պրղոտայէն
կ'անցնէի, երբ յանկարծ, իբր թէ ճակա-
տադ, ին մէկ խորդ ըլլոր, տեսու կինս
որ էրիկ մարդու մը բնկերակցու թեամբ
դուրս կ'ելլէր հասարակաց պարտէ զէն
Վայրկենապէս դժացած բու ոն յու զու մէս,

սովքերս քամուեր մեացեր էին զիտին,
մինչդեռ կինս, իր սիրահարին — որովհե-
տեւ ուրիշ մէկը չէր կրնար ըլլալ — ձեռ-
քը սեղմելէ վերջ կր հեռանար փոթա-
քալը բայց չգիտեմ ինչ ազդեցութեամբ,
բաւական յառաջանալէ վերջ, ետին դուր-
ձեր էր յանկարծ եւ այն ատեն մեր աշ-
քերը զիրար խաշաձեւ եցին. ներքին տն-
բացատրելի, բուռն կիրք մը մոլորեցուցիր
էր զիս, ոտքերս հազիս սկսեր էին շարժիլ,
երբ կինս, ինչ աւելի յանդուզն եկիր
մօտեցեր էր արդէն ինծի, իբրև թէ պարզ
հանդիպում մը եղած ըլլար մերինը Չի
պիտի մոռնամ բնաւ կնոջս այդ օրուան
վիճակը, գէմքը որ պահ մը գունատած
էր քոյին տակ, իր սովորական պայծա-
ռութիւնը կր ստանար ձեռքս բռնած եւ
զիս նոյն վայրկեանին հոն տեսած ըլլա-
լուն զարմանք յայտնած ատեն : Մարմինը
զեղեցիկ ու խնաւեւած արգուզարդին մէջ
կազմապարուած աւելի շքիզ ու հրապու-
րիչ կ'երեւնար եւ մանաւանդ իր վրայէն
եկող Ելիօթրօրի խիստ բռնմանքը դառն
ապացոյցը ըլլար կր թմուն այն արդարա-
ցումին որով կատարել ու զած էր իր վրայ
ու ու առասպանանութենու:

«Կառքին մէջ ուր պնդած էր որ նըս-
տինք տուն վերագանցար համար, կա-
տացի փափառք մը եկաւ վրաս խեղդելու
չափ ուժով բանել կնոջո վիզին և բանել
իրեն.

—Ուրիմն ծիշը է երբ կրտէիս թէ զիսէ
հանած եմ քեզ. ուրիմն այդ լոգանըն են, երբ,

այդ արդու զարդը, մարմնայդ տրուած խը-
նամքները զբու չզիտնոյ կը ձեւացնէիք,
բոլոր ասոնք ըրիր ու բէշի մը վայելքին
համար, հա՞, ապերախոտ գուն տղե՞զ
անհապոյր կին մըն էիր եւ ես ներշըն-
չեցի քեզի հեշտաւէտ րլլալու զազտիքը,
ինչօ՞ւ որպէս զի ուրիշն ճաշակել տառ
այդ հեշտութիւնը, սէրը հէ՞ ջըս՞ս.
կ'ու զի՞ս որ կառքէն վար նետեմ հիմա
քեզի լրճաւ ած, աղտօտ առարկայի մը
պէս ինչօ՞ւ չես խօսիր կօր, զէ՞շ կնիք. . .

Բայց չգիտեմ ինչպէս չկրոջ այս բաները բաել իրեն. անսակ մը արգ ահաւանք որ յաջորդած էր կիրքիս, թերեւս ակամայ իր բարոյական անկրօնին հանդիպու

— Գոնէ ներեցի՞ք իր ըրտծին, բաւ
մեղմէ մէկը:


— «Ուրիշ կերպ չէի կրնար բան մը
ընել, պատասխանեց Ֆէմինեան տիտոր
ժափառ մը պատցնելով զէքին վրայ. այդ
օրէն շարաթ մը վիրջ կիսո հիւանդ ան-
կողին ինկաւ եւ երկու ամիսի չափ բր-
ժիշներու խնամքին յանձնեց ինքզինքք.
վերջէն, իր առողջութեանը համար ճամ-
բորգութիւն մը սրինք սրուն միջոցին
կրցաւ մոռնալ իր սիրահարն ալ եւ . . .

— *β^ος*, οὐαργον γῆν φε αδέν φε μέτι.
— *ηρ* μαφρωαστήρι απόντησθεινέριν ατ
φρέσκη θέτεινται, αριστησαν συνηστησι

4444

(७५६)

ՎԱՀԱՆ ՄԱԼԵԶԵԱՆ



ԵՅԻՄ որ ականջէդ ըսեմ խօս-
քերը հւեւանդ հոգիին՝
Զար գեռ մորդու շըսի, և զոր ցած
Զայնով միւսն կրնամ ըսել ես:
Խնչու կը փեթ տես սիրոյ ծաղիկը,
Քանի որ չես գիտեր թէ քեղի անպատճառ
Վաղը պիտի ծաղիկի նորէն:

Այսօրը մինչեւ ե՞րբ պիտի զոհես, և ինչո՞ւ,
վաղուան,

Որ գել անակնախն, և, և գտատարկին
Մէջ նայող նայուածք մը սուսու:

Աիրոյ երջանիկ պատեհեներ միտրիդ կ'երեւան,
Մինչ գերեզմաններ կը փորեն անդին,
Վառուան Համար շուտու շուտ:

Սնաս բարով՝ ըստ՝ սիրահարիդ զօր լոկ ցանկացիլ,
 Ըստ գոնե թէ չի սիրեցիլ ան.
 Քու սերդ ալ սուս եր:
 Ա, այդ պիտի պարեն կիները, ձեռք ձեռքի, ժըպ-
 տալիք,
 Վայդ կայ երը պիտի մերկանան,
 Եւ պիտի թերթատուին փարգեր:

Արցունիքներու գետին վրայ վաղը պիտի նաւարկէ
Հոգիդ՝ զոր չի ճանչցար, ոչ մէկ վայրկեան,
Եւ հուսկ պիտի երգէ կարապ։
Զըլլայ որ հաւտաս, եթէ քեղի ալ ըսեն թէ
Պիտի ապրի, հոգիդ, մինչեւ յաւրիտեան։
Վաղը արդէն ուշ է, և պարապ։

Թեանց սուուար հատորներուն վրաէն եւ զանոնք կը կոչեն բնդ արձակ՝ պարտօն միջոցներ, թնդացող անդրաբեաններ, 1880ին, Քրանսացի քննադատները գրեթէ միա ձայնութեամբ կը յայտարարէին թէ «Նիք գոր իւ կօ տասնեւիններորդ դարու բռ վանդակ բանհաստեղծութիւնն ու իմացաւ կանութիւնն է» Բայց ասիկա ճիշդ չէր ոչ միաւն աշխարհի բոլոր ազգութեանց, այլ նոյն իսկ Ֆրանսացի հոմար: Իրողութիւնն այն է որ, Թրանս-ալէն դուրս Հիւ կոի ազգեցութիւննր թէ ալէտ ոչ միշտ համբաւը — դիմացրութեանց հանդիպած է:

Ինչ որ Քրանսացի քննադատները սկսած են դաւանիլ այսօր, շատոնց զգացած են բնագլորէն Հիւկոյի անկասաքոն ընթերցողները:

Եւ ահա ճիշդ այս հիւկոյական ազգեցութեան սահմանափակման ու անորանիւսափելի պատճաներուն վրայ է որ պիտի ծանրանանք հուս Մինչ Ֆրանսաց ցարդ կը չողովազ այն արգաւանդ ու վերանորոգչ ուժին տակ, զոր հիւկօ առատօրէն թափած է ֆրանսական զրականութեան մէջ, առանց մոռնալու մերխորունկ յարգանքն ու հիացումը, տեսնենք թէ ինչո՞ւ համար Հիւկոյի ազգեցութիւնը այնքան թեթեւ ու պատրահական եղած է անդիմական և ամերիկեան գրականութեանց մէջ միանդամայն :

Բայց ամենէն տառջ պէտք է համա-
ուստակի վեր հանել Հիւկոյի ողբեցու-
թիւնը՝ Քրանչառեան գրականութեան վրայ,

$\langle \sigma \ln Q_p \rangle_p = \theta \bar{G} P \theta \ln L$ (1)

(Վերաբեր Թվաբակենագի)



11

ՅՆ ատեն 25 տորեկան էի . . .
ասիկա բաւական կը ցուցի՞ տր-
քեն թէ հին յիշատակներ են որ
պիտի պատմեմ, ըստու, պատմութիւնը սկսելով :
Քիչ ատենէ ի վիշ իմ գործերուու տէրը եղած էի
և որոշեցի Տամբորդէլու, ոչ թէ կը թաւթիւն կա-
տարելագործելու համար, ինչպէս սովոր էին ըսե-
լու այդ ժամանակներուն մէջ, ույլ պարզապէս
աշխարհը պըտուելու համար, նըթառաւորդ, զուարթ
և առաջն էի, տէր ծանրկեկ քասիի մը և աղաս
ու և նեղացուցիչ հոգէ մն: Ազգութային փառ չէի
մասներ, ինքինքու տալով ամէն կարգի քանչա-
ցյըներու: մէկ խօսրակ՝ Կ'ապրէն ինչպէս ծաղիկի մը
կը բացուի արեւին Այն գաղափարը թէ մարդու
բոյս մը չէ եւ թէ իր ձայնիկը չըրնար երկոր տե-
սել գեն ներկայացած չէր տորիս, երթառար-
շութիւնը կ'ուն ուստական տառած մը ոսկեգոյն
կարեւուցանինով կը մնանի և զօրս միամաօրէն
առօրեայ հացին առել կ'առանէ, յետոյ որ մին ալ
հացը կը պակսի իրեն, բայց ի՞նչ օգուտա կոյ ա-
ռանին կահայացած Շահ Հայ Տէ Ալ Ալ

Հ թործութանձութիւնները ընկլու մէջ:

որուն մասին կարելի չէ տարակուսիր մասնաւյի համար, Հիւկօ այն էր ժմագարուն մէջ, ինչ որ վաղէո եղաւ ժկագարուն։ Աւրիշ բացատրութեամբ, զրականութեան մէջ բացարձակապէս կարեւոր ոյժ մըն էր ան, որ ընդլայնեցաւ և ուռնացաւ։ Թէ Հիւկօ իր երկրին գրա կանութեան վրայ կարեւոր ազգեցութիւն մը ունեցաւ, ասիկա կը Նշանակէ հարցնել թէ երբ Ասլանտեան Ովկիանոսը Սահարափի Անապատին վրայ խուժէ, աշխարհազրական ո եւ է փոփօխութիւն տեղի կունենա՞յ։ Ամէն քանի տուած, Հիւկօ արտաքու կարգի ինքնատիպ դէմք մըն էր։ Վերջին երկու դարերուն մէջ՝ գլուխարտ կարելի է զանել զրագէտ մրցու Հիւկոյին չափ քչ բան ընդօրինակած ըլլայ արտայացտութեանց վագեմի ձեւերէն։ Ճիշտ է որ անհիկա չնորհալի հաւատարմութիւն մը ցոյց տուաւ Վիրզիլիսոսի, բայց զասականին հետեւ ողութիւնը հանգիստու ու սակաւազէպ տարթներու մէջ միայն ի յայտ բնուաւ։ աշակէս որ Հիւկօ շատ քիչ բան, կամ ոչինչ կը ստարտի Վիրզիլիսոսին։ Ֆրանսացի մէջ ժթ. դարուն աիրող բանասեղծ կան թու բարքերուն զէմ թէպէտ Շառուպրիսան, Լամարգին և Ալֆրէտ ար Վինսենի մաքանեան, բայց երբ ամէն կողմէ մինչդեռ իրմէտ արքաց նախարարութիւնն էր որ լսելի եղաւ ամէն կողմէ մինչդեռ իրմէտ արքաց ներուն ձայները լուսաւ էին առողջուն

Սորդէի ինքպինքո գիպուտածին յանձնառած, կենալով
այն տեղերը ուր հանգիստ կըլլոյն, անհջողվետ
մեկնելով երբ պետք կըզդայի նոր դէմքեր տես-
նելու, ուրիշ ոչինչ։

Մարդիկը մասնաւորապէս կը շահագրգռէին
զիս Հակառակութիւն մը կղպայի նշանաւոր հառ-
տասութիւններուն, հոչչոյն հանած հաւաքածո-
ներու և ցերօններուն գէմ։ Տրեզատի Grüne
gewölbeը (*) կատալութիւն առթեց ինձի. գա-
լով բնութեան տեսարաններուն, անոնք շատ ուժ-
ին տպաւորութիւն մը կընէին վրաս, բայց բնու-
չի փնտակը ինչ որ սովորացար իր գեղցիու-
թիւնները կը կոչեն, լւսները, ժայռերը, ջրվեժ-
ները, որ զարմացումէ առշահար կ'ընեն քեղի. չէի
սիրեր որ բնութիւնը իմ սպանչացում գրաւէ, որ
միտքս վրդովէ։

Ասոր փառաբեկն չէի կրնար ապրիլ տաւանից իմ
Նմաններուս, որոնց խօսքը, խնդուքը, շարժումները
անհամաժամ էին ինձի համար. չափուղոնց լու
Կ'զգույի ինքզինքա ամբոխին մէջ, զուարձօրեն կը
հետեւէի մարդերու հոսանքին, պօսալով եթէ տ-
նուար պօսալցին և զանոնք ուշադրութեամբ զիտե-
լով երբ իրդինքն կուտային ո և է խոնդգավառա-
ռավթեան մը Այսու, մարդիկը սւաստմասիրել իմ
երջանկութիւնու եր և գեա ուսումնասիրելը բառ-
մըն և զար չի բացատրեր զիս, զանոնք զիսցիպան-
կը դիտեի անհաման հետաքրքրութեան մը վա-
յելքը տալով ինքզինքին

Բայց անգամ մըն ու նիւթես գուրս կ'ըլլ-

(*) Թանկագին քարելու, մարդսրիտներու եւն.

Սայ յաջող կերպարանափոխման գործը
տեսեց մօտաւորապէս հինգ տարի —
1825էն՝ երբ Հիւկո առաջին անգամ թօս-
թափեց Շաղօպոիտնի ստու երր, — մինչեւ
1830 որ ատեն ալիւս ուժանդիք չար-
ժումը կատարեաւ կրնանք համարել Անկէ-
յետոյ, 1830էն՝ 1845 անտարակուսելիորէն
Հիւկո ամէնէն հումկու երեւակայութիւնն
էր Եւրոպայի մէջ ։ Քերթողական աշխար-
հին մէջ, տեսյապաշտ ու քնարերգական
արտադրութիւններովը նոյն ինքն Ֆրան-
սան եղաւ, ու Ֆրանսան իր յառաջա-
պահ տարաւ բոլոր ազգերուն առջևին։
Ֆրանսական բանաստեղծութեան մէջ տ-
նիկա հիմնադիրը եղաւ տւանդութեան
մը, անգամ որ իրեն յաջորդող բոլըր բա-
նաստեղծները, թէպէտ այնքան ալլազան-
ինչպէս Միւսէ եւ Կօթիէ, մինչեւ Քորէ,
Ռիչըն եւ Վէրլին, ամենքն ալ այս կամ
այն կերպով Հիւկոյի աշտկերտը կը մատ-
նեն իրենց դորձերուն մէջ։

Հրաշալի պարտգան այն էր որ յաջորդ
Քառասուն տարիներու միջոցներու Հիւկո
յաջողեցաւ կանգուն պահել այս հսկո
յական ազգեցութիւնը, որուն չէմ մարտն
ջող չկար զբեթէ մինչեւ իր մահէն յե
տոյ Այսքան տիրաւան ներզործութիւն
մը որ մօտաւորապէս ճարիւր տարիներ
տեսեց, եղական երեւոյին մըն է բոլոր
գուականութեանց համար այ, կամ շատ
շատ իր նմանը ունի զերման զրակա-
նութեան մէջ՝ յանձնեն Կէօթէի.

Հիւկով ապչեզուղի շամբառին պատ-

վրայ: Առանձնութիւնը կը փնտռէի որովհետեւ
ո՞քսո մերաւրուած էր երիտուարդ ոչքի կնոջ մը
պատճառաւ, զըր ճանչցած էի գիւղազնացութեան
մը միջօցին, սիրուն և մատցի՝ ամենուն հետ կը
պշցէր և մասնաւորաբար ինձի հետ Յետոյ զիս
քաջալերելէ ետքը, անգութ հարուած մը տուած
էր ինձի հափշնարելով Պափիերացի. վարդադյնի
այտերով ենթասապայ մը. այս վերըը ճըշ-
մարիտը ըստելով շատ խորունի չէր բայց պատշաճ
կը գտնէի քիչ մը տաեն ինքինքու առանձնու-
թեան և վիշտի տալու ։ այդ պատճառաւ էր որ Զ.
քաղաքոին մէջ հստատուեցաւ:

Այս պղոմիկ քաջարին դիբրը - երկու տարձ-
րացմած լեռներու ստորոտ հստատաւած — չէր
միայն որ ուշադրութիւնու գրաւեց. անիկու զիս
հրապարեց իր հին պատերազ, աշխարհիներոց, ո
դարաւոր թշմէիներով, անհարժ կամուրջով որուն
փրայէն իր զինջ գետը կ'անցնեինք, որ Հանունու
մէջ կը թափէր և գլխաւորալուր իր լաւ զինիօվ :

առաջ առաջընթաց զրչակայթերն առջ փողօքան-
քան մէջ իրենց համբիկապ սատրտիկանց բարեւե-
լով գուն Abeundով մը շնորհայի ձայնավ. ա-
նոնցմէ ունանք կը մասցին մինչեւ որ լուսունը կը
բարձրանանք հին սաներան պատճայը տանիքներուն
ետեւեն, շողջողացնելով իր անշարժ ծառաղջակի -
ներուն լցուածը սպազմատակին պղծիկ քարերը:
Այդ միջցին կը սիրեի թափառի Զ. քաղաքին
մէջ. Կարծես թէ լուսինը մարսուր երկնիկին խորեն
ու շաղրսութեամբ կը նայէք, և քաղաքը կը դար-
ոյդ նոյցուածքը ու կը մար խաղաղ և արթուն՝
բոլորնին ողողուած այն պայծառութիւնով որ
հոգին կը լեցնէ անուշառութիւնով խառն վրդավան-
քով մրց Անքաղացը որ գոթական զանց ակտուան-

Ճառները, զորս Անկոսաքսօն մը խսկ
կարող է գնահատել, մէկէ աւելի են : Ա-
Նիկա ունեցաւ հազարաւոր հետեւ ողներ,
բայց ոչ ոք յաջողցաւ կեանքքը ներկա-
յացնել հիւկոյական անթերի ներշնչումով :
Հիւկօ ամէն բան աշխազին ու տարածուն,
յորդառատ ու վիթխարի կը տեսնէ, բայց
այս գտանդպաւոր ձգտումին հետ միաժամ-
մանակ ցոյց կուտայ ներդաշնակութիւնն-
մը, որամարանութիւնն մը, ինչ որ Կ'ար-
գիլէ զինքն այլանդոկ բլլալէ : Զայն կար-
գացած ատեննիս ինդալու կը պատրաս-
տուինք, բայց բան մը կայ որ հետզինետէ
կը լրջացնէ գնեղք մափար կը նուռդի, եւ
հրացումը, երկիւզն ու հրճուանքը կը տի-
րեն մեր վրայ : Իր բանաստեղծութեանց
ապրիւրը կը ցայտէ ու կը յորդի ամէն-
ու զգութեամք. մեզի ուրիշ բան չի մնար-
ալ հաւարկել ջուրի այդ անհուն տարա-
ծութեանց վրայէն, իր բանաստեղծութիւնը
կը հեռացնէ զմեղ ծովիզը էն ու կը տա-
տանինք այն լուսուոր եւ մոռչող ովկէա-
նոսին վրայ : որ վիքմօր իւկայի հանձար, շ-
իսկ է : Աէնդ Պէօվ կը որ ամէնէն առաջ
1826ին, նշմարեց եւ Հիւկօի տաղանդին
համար վտանգ մը համարեց այս բնդիա-
նուր ու արտոքոյ կարդի չափազանցումը
որուն հետեւանքով խոզը ունդեղիւր Կ'ըլ-
լար, մողեօր՝ կոկորդիլոս մը եւ զիփիւր
առ առ առ առ իսուրչոկ :

տարրը դատապարտելիք : Յայտնի է որ ա-
նիկա Լոռունցի հօր մը եւ Վանակացի
մօր մը զաւակն էր, որով կը վերաբերէր
Յրանսայի արեւելան եւ կեղրոնական
արեւմտեան մասին ու խառնուրդ մըն էր
հաստատութիւն ու եռանդուն նկարագրի
միանցամայի :

իր մանկութիւնան առաջին օրերուն մէջ
աչքերը դաշտուց զէպ ի Սպանիա, զէպ ի
«ստուերամած աշտարակները վիթիւրիա-
յին» եւ, զէպ ի Պորտուգալիա կաթու զիկէն օր
իր «զբանական տանգները» կր միւս բրցա-
վառ արեւին մէջ Իսկապէս սպանիական
տարր մը կայ այն հրայրքին մէջ, զոր կ'ար-
տայացաէ արեւին, աւիւնի եւ վոզահա-
րութեանց հանգէպ . . .

Կարելի չէ սակայն լրագրութան անձու կսիրակներու մէջ ասկէ աւելի վարեկպարագի կերպով բովանդակ ամփոփել հօգերանութիւնը վիքիքօր իւկոյի գրականութեան եւ իւառնուածքին։ Հարկ է հրաժարիլ այս գմուարին թէպէտ շահեկան գրձնէն, ու արամներօրէն խօսիլ այն աղցեց թեան վրայ, զոր Հի կո ունցաւ Անկուսաքսն զրականութեանց մէջ։

Ահա թէ ի՞նչ բան նիւթը պիտի կազմի
մեր երկրորդ յօդու ածին

Բարոյախօսին մէկը կ'ըսէք.

— Արքան ամուսիններ կան որոնք ամուրին մը
կետնքը կ'անցընեն տռահնց ոյդ կրտսունքը ու-
նենալու :

— Այսուհետեւ կը պատասխանէ կիներէն մին, բայց
չիկա՞ն ամուսիներ որո՞ք ամուսինի գերը կը կա-
տա՞ի ակածաւ:

սիւքն թե եթե որեն ուռած տատառատներով կը
յառաջանային զողոցը են. կանանց բակ կահակ-
ներ դիմացն են կ'անցնեն սահելով, կ'ուսէն քիչ
մը և կը մարէին տիկար մրմունջով մը. մէկն
կարծեցի լոել նուռագախումբի մը ձայնը որ հե-
ռուն կը թշող ար տկանչ տուի, վալս մը կը նուռա-
գէին և, քաղաքին մէջ. Խաւչութաւէր երբեմ
կը հանդար, չութաւէր կ'երգեր անորոշ կերպով. մը
միանկ սրինդին սուլումները որոշ են. ի՞նչ կայ
հարցուցի ծերունիք մը որ մօմիկցած էր ինձի
երկրն սովորութեանը համեմատ թիւնչ ժիլէ մը
կը կրէր, կապոյտ դուլպան եր եւ օղակուոր կօ-
շիկներ:

— Աւանդովներ են որ Պ.ԵՆ. եկած են օսմանական իշխանության մեջ, պատասխանաց ինձի, իր ծխափող ուժունելի միւս անհենար անգորնելէ ետքու

— Տեսանքը առ commercer ինչ է ըստ ինքնիրենու, արդեւ և՝ քաղաքը գետ չեմ չեմ տեսուծ։

Հոտ մարդիկ չեն զիտեր հաւատակիսաւ
բար թէ ի՞նչ կը նշանակէ commerch վառը ա-
նով կը հասկցուի հանգէս մըն է րուս կը մաս-
նակցին ուսանողները դրանելու համար Անոնց-
մէ շատերը կ'երթան այս հաւաքումներու-
դերսուացի ուստանողներու աւանդուկան տա-
րապով, այն է կալօններով զարդարուած թէ-
տեն կօթ մը, խաշոր կօչիներ և պատիկ դդա-
մը որուն երթղները երկրին զդիր ուսինս Ու-
սանողները կը հաւաքուին հացեկերպիթին որու-
կը նախագահէ senior մը՝ խումբին նախկին ան-
դաներէն մէկը և սեղանին շարջը կը մասն մին-
չեւ առաւազու կը խօսն, կ'երգեն, կը ծխեն և
յաճախ նուազափառամբ մը կ'ունենան:

ՄԻԶԱՎԱՐԸ

ԿՈՐԻԿՆ ՎԱՐԴԱՊԵՏ



Ի ԶԱՎԱՅՐԸ եւ անոր
կատարած զերք ան-
քան կարեւոյ է որ
իրաքանչիւր անհատ
պարտութ է անպատճառ մասնաւոր քրի-
սութեան մը բովին անցընելու զայն մա-
նաւ անդ իր զանուած միջագայրը :

Ա.մէն բան, ամէն խնդիր, ամէն իրուզութիւն միջավայրէ միջավայր կը փոփոխութիւն խոկ մորդկային ընկերութեան բոլոր սովորութիւններուն այցված ութիւնները, կրօնքներու տարրերութիւնը, բարքերու տեսակները արդիւնքնն միջավայրի։ Միջավայրն է որ մարզը վարենի զ'ընէ կամ քաղաքակրթուած։ Հեռացին բոլոր երիքներու մէջ գտնուած մարդկա մեծ մասամբ վարենի կ'ըլլան, վասն զի երկրին զիրքը, օգին խոսութիւնը, ջուրին առողջաբար հանդամանքը, բլուրները, ժայռերը, քարերը, ասոնք ամէնքը յանդուզն, ոչ զ, զոռ ու Կորուլի կ'ընէն մարդիկը Իսէ ընդհակառակը զաշտաւին տեղերու մէջ բնակող մասուկէ միշտ խօնարհ հրու, քաղաքակրթուածեան ընսպասակիցն համար լուս ու

Այս կարգի հաւաքում մըն էր որ աեզդի կուտաննար է, քաղաքը՝ պանդոկի մըլ պարտէցին մէջ որ փողոցին փայ կը նայէր և զարդարուած էր գրօշակերով, ուսանողները սեկոսնի հասած էին թմբիներուն ներքեւ, խաչոր շուն մըլ կը հանգչէր սեղաններէն մէկուն ներքեւ, անկիւն մըլ բաղեցէ կազմուած հսկանիր մըլ ներքեւ երաժիշտները հաստատուած էին և կարելի եղածին չափ լու կը նուտքէին, մեծ քանակութեամբ գարեջուր կլլելով իրենց ուժերը պահէլու համար չհատարքիր ներու մեծ թիւ մըլ հաւաքուած էր փողոցին մէջ, պարտէկին քիչ բարձրացած վանդակապատճին տառչեւ, և քաղաքին բարի ընտակիները չուզելով տապիթը փափցնել կը դիտէին մատէն իրենց Տիրերը ես այ դիտողներու խումբին միացայ, հաճախով՝ կը դիտէի ուստանողներու այդ դէմքերը իրենց զիրէլողիստանութմները, բացառաչութիւնները, երիտասարդական անմեղ ինքնահաւանութմները, ուստանուածքները, առանց պատճուռի խնդուկները, լուսադպյան խնդուկները կեսմիքին—դեռ լեցուն կեանքի մըլ զուտրթադիններու ըստուածքները, բուած ձգտումը ու եւ է նպատակի մըր սլդդ բոլորովին անհոգ ինքնահաւանութմնը զիս կը յուզեին և գետի իրենց կը մրէին լուչու չմօտիկնամ իրենց, կ'ըսկէ ինքնիրենու

— Անուշքա՞ր, գեռ մնա՞լ կուղես, ըստու մէկէն
ռուսելէն, առանկան ձայն մը, ետիւէն
— Դեռ մնանք, պատասխանեց կնոջ ձայն մը
շաբան մասունդ է»

“وَمِنْ أَنْجَانِ الْأَرْضِ”

հետանիքն խոկ կր փոխուին. յեսացին՝ ըբ-
նաւ չէրմար վաճառականութեամբ պա-
րապի. զեղեցին հաշտեր անոր մէջ գր-
քեթէ առած է, ու արու եստները՝ որոնց
կր պարտինք քաղաքակրթութիւն նր աշ-
խարհի, բնաւ գոյութիւն չեն ունենար ա-
նոնց մէջ. Ասոր համար՝ ամէնէն քաղա-
քակրթի կեդրաններու մօտ գտնուող
լեռնի բնակիչները իրենց վրայ միշտ
վարենութեան շունչ մը ունին, որ եր-
բէք չի սրբուիր: Եթէ կարելի ըլլար եր-
կիր տափարակ գարձնել, ոզր մեղմացր-
նել, ջուրը փափսել, հոն գանուած մարդիկ
ալ մէկ կամ երկու սերունդ վերջը պիտի
փոխուեին ու քաղքենի գառնային թե-
րեւ ու

Ալուսէու աւս չատ կարեւոր պարագայ
ին մեջք ամէն օր տկանատես կրլլանք
արդէն, պարզ գիւղացի մր, իր միջավայ-
րին համեմատ կազմաքարուած ու ձեւ-
ուած ալ եւս իր գերջնական կնիքը ա-
ռած է, իր տարազով, իր բարքերով, իր
սովորութիւններով քաղաք մր կը գաղ-
թէ, ու թերեւս հոն զաւակ ալ կունենայ-
յալտնի է թէ բան մր չկրնար փոխել իր
ունեցածներէն, բայց իր Ա ծնած տղան
պիտի տիսնէք օր, բնաւ յեսնցի նկարա-
զիր չունի, կրնայ յաղթանդամ ըլլալ,
բայց ոչ բնաւ վարագ: Այս փոփիսու-
թիւնը միջավացի արդիւնք է: Եւ ոչ
մէկը կրնայ միջավայրին վրայ ազգեցու-
թիւն բնել, միշտ յաղթող հանդիսացողը
միջավացին է:

Միջավայրին յարմարիլ ընդհանրական
է. ասոր զէմ զերծանողը վրայ կուտայ, եւ
եթէ մէկը յամառի տակաւին իր նախսին
սովորոյթները պահել, կամ անօնցմէ բան
մը չփոխել մտադրէ, իր նպատակին չկը-
նար համարիլ, վասն զի այսպիսի մէկը կամ
առանձնակի ապրելու պիտի ստիպուի, եւ
կամ պիտի յարմարի: Գեղացի մը քաղաք
եկած ատեն երկար ատեն իր նոյն տա-
րագով չկրնար ապրելի, պէտք է անպատ-
ճառ փոխել, իսկ եթէ կը յամառին ոմանք՝
այս ընդհանուր կանոն չկրնար ըլլալ: Բայց
այս տեսակ յամառութիւն մը, ցոյց կու-
տայ թէ, իրենք քաղաքակրթութեան ըն-
դունակ չեն, ու ո՛վ որ իր մէջ քաղա-
քակրթուելու, զարգանալու պէտքը չըզ-
գար, ուրեմն անիկա միշտ յատամնաց է:
Միջավայրի յարմարութիւնը՝ առաջին
խթանն է զարգանալու:

Բարքերու համար ալ այս այսպէս է :
Գեղացին հարսնիքի ձեւ մը քաղաքի մը
մէջ չի քուիր, եւ ո՛չ ալ անոր ընտանի-
կան այս կամ այն սովորութիւնը կրնայ
զիմանալը Այսօր շատ մը գաւառացիներ
կան որոնք մայրաքաղաքի մէջ ապրելով
իրենց գաւառէն բան մը պահած են, բայց
ամէնքն ալ տակաւ կր թափթիին ու կը
հալին ձիւնի սառի պէս՝ արեւու կենսա-
տու ճառագայթներուն տակ, Քաղաքա-
կըթութիւնը մարդկութեան արեւուն է. տեղ

մր հասարակածի տպաւորութիւնը կը գործէ, տեղ մր բարեխառն զատիներու, իսկ ուրիշ տեղեր հիւսիսային բեւեարի Զարման ալի է որ նոյն միջավայրին մէջ տարրեր կէտեր կան երբեմն, խաչօր քաղաքի մր բոլոր թաղերն ալ նոյն չեն. միեւնոյն զարգացումի նոյն աստիճանին վրաւ չե՞ն գտնուիր անոնք. տեսակ մը աստիճանաւորում կայ միշտ: Անջուշ փոփախութիւն մր շատ շուտով չկրնար կատարուիլ. յամբ, դանդաղ բայց տես, ական եղանակով մր տեզի կունենաց սոյն փոփախութիւնը: Միջավայրի այս փոփախութիւնը չէ՝ որ շատ մը լեզուներու, ազգերու եւ կրօնքներու ծնունդ տուած է: Միեւնոյն կրօնքը նոյն իսկ մարդուն պէս միջավայրէ միջավայր փոփախութեան ենթակայ է. զար օրինակ քրիստոնէութիւնը, քանի հանգրուանէ անցած է, այնքան փոփախութեան ենթարկուած է. անոր համար, նոյն շեշտը չունի անիշտ ինք իր մէջ. վարդապետութեանց տարրերութիւնները, հաւտալիքներու զանազանութիւնը, համօզումներու տեսակները ամէնն ալ միջավայրի արգիւնք են. այս միջավայրին մէջ աւետարանը տարրեր կը հասկնան՝ ուրիշ տեղ մը տարրեր. եւ այս տարրեր հաւկնալու եղանակն ձևունդ կ'առնէ շատ մը ուրիշ տարրերութիւն:

Միեւնոյն համարնքին համար ալ կրս-
նանք նոյն կերպով մտածել ժողովուր-
դի մը բոլոր անհատներն ալ նոյն սովո-
րութիւն չունին. գուառէ գուառ, քա-
շաքէ քաղաք կը փոխուի, միօրինակու-
թիւն անկարելի է զտնել. միշտ զգալի
եւ կարկառուն տարրերութիւն մը կը
նշարուի՝ իրրեւ արդիւնք միջավարի:
Այս տեսակետէն երբ դիտենք սիրտ տես-
նենք որ նոյն իսկ ժողովուրդի մը հասա-
րակաց եղած կրօնքը իր տարրերութիւնը
ունի. ամէն բան իր միջավայրէն բան մը
կ'առնէ իր վրայ, տեսակ մը մատուռ կը
գոյանայ անոր վրայ որ տակաւ կը քա-
րանայ, կը չորնայ եւ եթէ օրինակով խօ-
սիլ ուղենք՝ պիտի տեսնենք որ նոյն իսկ
մեր եկեղեցին մէջ գուառէ գուառ, քա-
շաքէ քաղաք իր տարրերութիւնը ունի
արարողութիւններուն եւ ըմբռնումնե-
րուն. զոր օրինակ մեր գուառացին բնաւ
չճանչնար խաչնանգստի, Քրիստոսի թաղ-
ման առաջարկութեանեւն

ամս արարողութիւննարը որսնք սակայն
Պոլսոյ մէջ քրիստոնէական հաւատալիքի
է-կան մաս կը կազմին ու նոյն իսկ կ'ըլ-
լան այս տեղի Հայերուն կրօնքին էու-
թիւնը։ Միջավայրն է որ երեւան հանած
է, իր ազգեցութիւնը մեծ եղած է ու բն-
դունած ենք զանոնք, այնպէս որ շատ
դրժուար է ջնջել զանոնք։ Տակաւին
որքան սովորոյթներ, որոնք օտարէն
մուտ գործած այսօր տոհմային բնութիւն
մը առած են գժբաղզարար։

պարագան, պիտի տեսնենք որ միջաւ
վայրն ի՞նչ տեսակ որ ըլլայ միշտ իր ներ-
գործութիւնը ունի Եթէ զիտեսական կամ
զարգացած մէկը պարագաներու բերմանը
նետուի տղեա և կամ իր խառնուածքին
բուրովին հակառակ միջավայրի մը մէջ,
յազմուելով անկէ տեղի պիտի տու ու
ինք պիտի յարմարի անոր։ Անբարոյակա-
նութեամբ իցուած միջավայրի մը մէջ
պատահմամբ ինկող մարդ մը անպատ-
ճառ ինքն աղ անբարոյականութեան մէջ
պիտի ինաւ ամբողջական ուժին դիմա-
կրաւել անկարոզ է մէկ ուժ մը իրաւ-
քանչիւր ոք կրնայ ինքն իր կողմէն ա-
ռոնց ճմարտութեան հաւատալ, բացա-
ռութիւնները օրէնք չեն կրնար ըլլալ
ինաւ։

Միջավայր միջավայրի վրայ աղղեցու-
թին կ'ընէ, տկար միջավայր մը զօրա-
սոր միջավայրի մը առջեւ տեղի կուտայ-
իրաքանչիրը Ներքնապէս մարդուն մի-
ջոցու մէկգմէկու կապուած ուզգակի
կոմ անուղղակի կերպով կ'աղջուի եւ
կ'ալջէ փօխուզարձարար։ Այս աղղեցու-
թեան շնորհիւ տէն միջավայր Ներք-
նապէս կը կապուի ու կուտայ օր մը, ուր
շատ մը միջավայրներ աւելի Ծնդարձակ
միջավայրի մը ծնունդ կուտան։ Այս պա-
րագան քաղաքակրթութիւնը իր ճառա-
գայթները սիօսած կ'ըմալ։

Միջավարին չնորհիւ է որ մարդուն
խառնուածքը կը կազմակերպուի, ուրախ
եւ ցնծուն տեղ մը մեծցող անհատ մը
միշտ ուրախութիւն եւ ցնծութիւն կու-
նենայ իր սրտին խորը. մինչ տրտմու-
թեամբ լեցուն տեղ մը մեծցող մարդ մը,
որքան ալ բնականէն գէպի ուրախութիւն
տրամադրութիւն ունենայ, զարձեալ տրր-
տում կ'ըլլայ, յուետեսութեան չունչ մը
կունենայ իր վրայ որ բնաւ չի ջնջուիր,
նոյն իսկ եթէ իր կազապարուելին յետոյ
զուարթ միջավայր մը փոխազրուի: վանս-
քի մը հանդարտ մի՛նոյրախին տակ եւ
առանձնութեան մէջ ապրող մէկը բոլո-
րովին տարրեր է շարժուն քաղաքի մը
մէջ իր տարիքը առնող անհատէ մը: Բը-
նական է որ սարդուն խառնուածքն ալ
կրնանք նկատողութեան առնել, բայց
միջավայրն է միշտ ընդհանուր կազապա-
րը որուն համեմատ կը կազապարուին մեր
բոլոր նովորոյթները, բարքերը եւ ամէն
ունին:

Միջավայրի այս ահագին տարրերուն
թիւնը չե՞նք տեսներ նոյն իսկ կենդանա-
կան աշխարհին մէջ. միջավայրին համե-
մատ հաւը, կովը, ձին եւայլն կը տար-
բերին, տեսակը չէ՝ որ կ'արժեցնէ, այլ
միշտ միջավայրը. Ամէն միջալայր իր մաս-
նաւոր կենդանին կրնայ ծնիլ. եւ եթէ
մէկ տեղէն միւսը փոխադրուելու ըլլան
կենդանիները, կամ երկար չեն ապրիր,
կամ նոյն բնութիւնը չեն ունենար. լեռ-
ներու վրայ պտրազ առիւծ մը եւ պա-

ռադեղի մը մէջ փակուած առիւծ մը
տարբեր են, թէպէտ երկուքն ալ կրնան
իւեց մէջ վարագութեան շունչ մը ու-
նենալ: Մասերն իսկ այսպէս չե՞ն արդէն:
Աէն միջավայր նոյն ծառը, նոյն բոյաը
չկրնար ունենալ: Արուեստական եզր-
նակները նկատողութեան առնել պէտք
չէ, թէպէտ միշտ տարբերութիւն մը կր-
նայ նշմարել բնականին ու արուեստա-
կանին միջեւ:

Միջավայրի յարմարիլը մարդուն համար շատ կենացեան խնդիր մըն է, բնաւ խորհիւ չե՛ զայն իր սահմանափակ ուժերուն հպատակեցնել մեր կամքին՝ միջավայրն ալ բնութեան մէկ մասն է։ Միջավայրին յարմարիլը յարմարիլ է նոյն իսկ ժամանակին, հետեւ արար քաղաքակրթութեան պայմաններուն։

ପ୍ରାଚୀ କେବଳ ମହାଦେଵ

ԾԱՐԴԻԿԻ մէջ մաս առ մաս պիտի հրասարակներ հետու տեսնալ խիստ շահեկան մեկնաբանական ուսումնաբրութիւնը, որ Ամուսնութեան և Ապահարզականի պէտք ընկերացին ամենակարևոր խնդիրի մը շուրջ կը դառնաց: Ամուսնութիւնը հոնքային ամենակարևոր հիմնարկութիւն (institution) մընէ, որւն վրայ կը հանգչը ընկերութեան մը բովանդակ բարյացական շէնքը: Լոյնիմու ու առողջ օրէնք ներով կազմուած ամեւնանական հիմնարկութիւն մը ունենալ, պէտք է ըլլայ զիտաւոր ձգտումը ամէն ընկերութեան: Ֆրանսական բազարային օրինագըրքին հետեւողութիւնով, Ամուսնութեան ու Ապահարզականի վրայ մեկնաբանական կայս կարեւոր ւսումնաբրութիւնը հետագետէ հրասարակելով, Է՛ռօքներ հոչշալը տուլ մեր ընթերցցներւն, այն բոլոր խնդիրներուն նկատմամբ, որոնք ամէն քաղաքակիրթ երկիրներու մէջ կը զրագեցնեն ընկերացանն ու օրէնոգէտը, նպատակ ունենալով ընտանիքը միշտ աւելի կատարեալ կազմութիւններու հասցնել:

ԱՐՈՒՍՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՊԱՀԱՐՁԱՆ

(ՄԵԿՆԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՏՈՒՄՆԱԳԻՐՆ) Ֆրանսական Քաղաքացին Օրինագիրեցին հետեւուութիւնով

Գրեգ ՊՈՅՏԻ. ՀԱՐԱՎՈՒՄՆԵՐ

(Ուսուցչանես և քաղաքային իրաւագիտութեան բրո-
ֆէսօր՝ Պօրտօփ համալսարանին իրաւագիտական
ֆաբրիկէին մէց)

ШІРОКІМІНІФІКІ

ԱՄՈՒՋՆՈՒԹԻԱՆ ՎՐԱՅ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

1. — ԱՅԱՀՄԱՆ. Արամութիւնը տարս
բեր սեաէ երկու անձնութիւններու
օրինաւոր միութիւնն է, որ կը կնքուի
նոր բնտանիք մը Կազմուլու եւ փոխա-
դարձաբար իրար խնաճելու և օգնելու ը-
պատակով:

Ս. մունութիւնը գեխաւորապէս ամուսինները կը շահազրգուէ. բայց կը շահազրգուէ նաև անոնց ընտանիքը ու ընկերութիւնը:

Կը շահագրգուէ ամուսիններուն ընտանիքը, ի՞նչու որ ամէն մէկ ամուսին՝ Խընտանի (allié) կ'ըլլայ մին ամուսին ազգականներուն, եւ յետոյ, երկու ընտանիքներուն ձոցին մէջ պիտի մտնան այն զաւակները որոնք այդ ամուսնութենէն ծնունդ պիտի առնեն :

Կը շահողրդուէ ընկերութիւնը ինչու
որ ամուսնութիւնը ազրիւն է ընտա-
նիքներուն որոնք իրենց կարգին հմտն են
Ըսկերութեան եւ Տէրութեան. «ամօս-
նութիւնը Տէրութեան տնկավայրն է.» ը-
սած է ին հեղինակ մը:

Ասոր համար է որ բոլոր օրէնսդիրները
կանոններու տակ առած են ամուսնու-
թիւնը՝ որ բնական օրէնքէն կը րզիի ։
Զանազան կրօնքներ իրենց կարգին, եւ-
զանազան ձևերու համարատ, երկնային
օրնութիւններն են հայցած անոր վրար-
կաթողիկ Եկեղեցին սուրբ Խորհուրդի վե-
րածած է դպին։

2.—Նշանակած օսմանյան կամ ԱՄՊԻ-ՆՇԱՆԱԿԱՅԻ ԹԵՍԱՆԿԱՐՆ ԽՈՍՀԸ ՄԵՐ ՀԻ-Օ-
ՐԵՆՎԱՐՈՒԹԵԱՆ ԱԷՅ, ԱԹՈՎԱՆՈՒԹԻՒՆՆ Ա-
ՊԱՂ ԱՎՎՈՐԱԲԱՐ ՄԵՂԻ Կ'ՈՒՆԵՆԱՐՅԻՆ ԵԿԵ-
ՂԵՑԻԻ ՄԻՋՐԱՎՀ ՕՐՀԱՆՈւած Նշանախօսու-
ԹԻՒՆԵՐ : Նշանառութները որ եւ է պար-
տաւորութեան չէին ենթարկեր նշանուող-
ները, բաց ի անշուշտ խիդեմի զատարանին
առջեւ, որով նշանածներէն մէկը որ եւ է
միջոց չունէր միւսը ամունութեան բըս-
նադատաելու համար Մինակ, անհաւատա-
րիմ նշանածը կարելի էր վկասի հատու-
ցումի զատապարտել, հանդէպ միւս նը-
շանածին : Բայց սատարու ապատաւո

Էր որոշել այդ վեստի հատուցումներուն
չափը անանկ եղանակով մը՝ որ ատիկա-
ամուսնութեան կիքումին անուզզակի
բռնադատութեան միջոց մը չըլլար միւսին
ձեռքին մէջ. Երկու կողմերը իրենք ալ
կրնային, միշտ վերոյիշեալ սեղմումին են.
Թարկուելով, նախագիս որոշել վետոի
հատուցումներուն գումարը, զատ պայմա-
նով մը կամ գրաւ տալով,

ինչ եղած է ամուսնութեան խոստումը
ներս. Ն ճակատագիրը, քաղաքային օրի-
նազիրքին ազդեցութեանը տակ: Օրէնս-
գիրութիւնը, հեղինակներու մեծամա-
սութիւնը իրեն համակարծիք ունենալով
զբութէ միշտ չեղեալ սեպած է այդ խոս-
տութիւնը, հիմուն ելով սա սկզբունքին
վրայ թէ, ամուսիններուն հաւանութիւնը
պատկի ատեն միան պետք է ատնուի եւ
այդ վայրկեանին որ եւ է կաշկանդէ ա-
զատ պետք է ըլլայ այդ հաւանութիւնը:
Ամուսինները, իրենց պայմանագրութիւնը
կնքած վարկեանին միան կրնան հրա-
ժարիլ իրենց ազատ կամեցողութեանէն
կանխաւ չեն կրնար տալ զայն: Մսաց-

որ նշանառ քը ամուսնութեան նախա-
պատրաստութիւն մըն է եւ իր նպատա-
կէն չեղած պիտի ըլլար, եթէ նշանած
ներէն մէկը անպայման կերպով ազա-
շըլլար եաւ քաջուելու, իբրեն անգուհացու-
ցիչ երես ցած փրձէ մը եամբը :

[Եւ տակայն, դատարանները ամէն օր, վլուսի հատուցովներու կը դատապարտեն այն նշանածները՝ որոնք առանց օրինաւոր պատճառի կը դրժեն իրեն խոստումը՝ դատաւորը ինքն է որ բացարձակ կերպով կարող է զնուելու պատճառին օրինաւորութիւնը կամ ոչ։ Տարակոյս չիկոյ որ, ամուսնութեան խոստումը արժէք չունի։ Բայց այն նշանածը որ ն նաև ըինուկ խոստում մը տայէ եւրը, կոմիսանօնօրէն կը դրէք զոյն, բարդաբային յանցանք մը կամ ակրան յանցանք մը կը գործէ։ բարաբային յանցանք՝ եթ նենգուեթիւն ի զործ զրած է, ակրանց յանցանք՝ եթ պարզապէս նենցւամտութեան արդինք է, որով պարտուոր է գործանելու նիւթական ու նոյն խոկ բարդ յական այն վխանը՝ զբր պատճառած է։ Նիւթական վխանը կը կայունայ այն ծախիքերուն մէջ՝ զորս լըք ուած նշանածը բրած է, այդ ըլլալիք ամուսնութեան երեսէն։ բարյական վխանը կը կայանայ իր բար համբաւին ազարտումէն։]

3. — Գոտենք արդէն թէ ի՞նչպէս մէր
հին օրէնսդրութեան օռով, քաղաքային
ամուսնութեանը ու կրօնական ամուսնու-
թիւնը շփթ ու խառնուկ վիճակ մը ու-
նէին Ամուսնութիւնը Առորք Խորհուրդ
մըն էր, ամուսնութիւնը մարհուրդին պաշ-
տօնեանելուն էին, քահանան հանգիստադիլ
պաշտօնեան էր Երրոր Երեսուն Եկեղեց-
ցականներու Փազովը պահանջեց ու ա-
մուսնութիւնը մոզմօզապահեան առջե-
կո քուի և երբ հարաւանեկան օրէնութիւնը
որ միշտ ան ատեն բարեպաշտական
սովորութիւն մըն էր միշտն, պարտաւո-
րիչ եղաւ, ժողովրդապետը տեսաւ որ
կատարելու վրաւ էր Կրօնային արարու-
զութիւնն մը՝ որ քաղաքային արդիւնքներ
առաջ բիրելու առհանուած էր

[Այդոփինակ օրէնսդրութիւն մը, իրենց կրօնական համոզումներուն մէջը կը վիրաւորէր բոլոր այն քաղաքացիները՝ որոնք տարրեր գտաւնանքներու կը պատկանէին քաղաքացին օրէնքին առչել ընդունելլ ամուսնութիւն մը կնքուած ըլլալու համար, կը բռնա դատիին զանոնիք, իրենց միութիւնը, իրենց կրօնքէն տարրեր կրօնքի մը պաշտօնեալիին ձեռորով օրինե տուլու Այդ քանը զեթ մասամբ վերցաւ 1787ին Լուս ժողովական, որ բոլորականներուն կրօնքը ազատութիւն տալով, կը Թոյլաստրէր նաև իրենց ամուսնութիւնները փաւերացնել, իրենց շշանակին դատական պաշտօնեաներուն ձեռորով Բայց 1787ի հրովարտակը նախապէս Կամոյլիկներուն նկատմամբ զոյլութիւն ունեցած իրաւունքը անհասկան կը պահէր.]

Կարգադիր ժողովը կրօնքի ազգայուն
թեան սկզբունքը և յակելիէ ետքը, նուի
բագործեց այն տարրերութիւնը՝ զոր Բօ³
թիէ տուաջարկած էր դնել միմիան քա
ղաքային օրէնքին կախուալ քաղաքայի
պայմանագիրին եւ մէմբայն կրօնական
օրէնքին կախեալ Ս. Խորհուրդին միջեւ
Յ Սեպտ. 1751ի օրինազրութեան Բ. խո-
րագիրին Դրգ. յօդուածը կրսէ «Օրէնք
քաղաքային պայմանագիր մը կր նկատ-
ամուսնութիւնը»: Որով, որպէս զի ասկէ⁴
վերջը ամուսնութիւն մը վաւերական ըլ-
լայ քաղաքային օրէնքին առջեւ, պէտք

է որ քաղաքամին օրէշքին պատուի էրներուն համապատ կնքուած եւ ստուգուարլայ, ինչ կուզեն թող ըլլան պարմանա զիրներուն կրօնական համզումները. Ամուսնու ինան աշխարհականացումի ըստ կրզրուքն է այդ:

Բայել է այսօու քաղաքային ամուսնութեան եւ կրօնական ամուսնութեան անկախութիւնը վճռապէս հաստատուած է Քաղաքային ամուսնութիւնը իր գոյութեան ու վաւերականութեան ուրոյ պայմաններն ունի՝ կրօնական ամուսնութեան գոյութեան ու վաւերականութեան պայմաններէն։ անանկ որ քաղաքային օրէնքին պատուէրներուն համաձայն կրնքուած եւ հետեւաբար այդ օրէնքին առջեւ վաւերական ամուսնութիւն մը կրնաչնդեալ նկատուիլ կրօնական օրէնքին առջեւ սրուն մասնաւոր պատուէրները չեն յարգուած, եւ փոխադարձքար Աւէն անոնք որոնք կուզեն վաւերական կերպով արևունանալ թէ՛ քաղաքային եւ թէ կրօնական օրէնքներուն առջեւ միան գամոյն, պարտաւոր են թէ՛ մէկուն եւ թէ միւսին պատուէրներուն հետ հաշոերթուլ

4.— Քաղաքային ամուսնութեան անկախութեան և
կրօնական ամուսնութեան անկախութեան
սկզբունքը, կարծես տրամաբանորէն
պէտք է ծնունդ տայ սա հետեւութեան
թէ, մասնաւ ըրներ կրնան, իրենց կամքին
համեմատ, կնքել քաղաքային ու կրօ-
նական ամուսնութիւններ միանգամցն
կամ միմիայն քաղաքային ամուսնութիւններ
կամ վերջապէս միմիան կրօնական
ամուսնութիւն մը։ Մեր օրէնքը կը թոյ-
լատրէ ։ Նախապէս քաղաքային օրէնքին
պատուերներուն համաձայն ամուսնու-
թիւն կնքած անձերը, որ վերջէն ալ ի-
րենց կրօնքին ծէսերուն համեմատ կրօ-
նական ամուսնութիւն կնքեն։ Կը թոյ-
լատրէ ։ Նաեւ միմիայն քաղաքային ա-
մուսնութիւնով զոհանալա։ Բայց թույլ չ
տար որ միմիայն կրօնական ամուսնու-
թիւն զոհանան, որով, կարգիլէ կրօնական
ամուսնութիւն կնքել, քաղաքային ա-
մուսնութիւնն առաջ,

[Եւ իրաւ ալ, 1799ին օրէնքին՝ որ Քօնքը բառական կազմական յօդուածները կը պարունակէ, 54րդ, յօդուածին մէջ հետևեալը կը կարգանք. «Ժողովրդա պետները իրաւոնք ունին հարասնեկան օրինութիւն տալու, անոնց միայն՝ որոնք պարտուատշամ եղանակով արդին ամուսնութիւն կնքած են, բաղադրային պաշտօնեային առջեւ»։ Եւ այս տրամադրութիւնը կը նուիրագործուի, պատճեական օրինագիրքին թիւ 199 և 200 յօդուածներով, որոնք խիստ պատճիններ կը ասհմաննեն, որ և է Կրօնքի պաշտօնեայի դէմ, որ ամուսնութեան մը կրօնային արտրողութիւնները կատարած է, առանց ապացուած տեսնելու բազային ամուսնութեան կանոնաւոր կատարումը։]

ինչո՞ւ այս զրկանքը աղատ կամեցը զութեան, ինչպէս նաև տրամաբանութեան հանդէպ, որոնք, երկու տեսակ ամուսնութիւններուն անկախութէան սկզբը բունքը անգամ ծը բնդունուելէն ետք

կառձես ինչպէս բախչաք քէջ մը զերբ
պէտք էին թոյշատրել մասնաւորները ո
գոհանան միմիայն կրօնական ամուսնու
թիւնով։ Որովհետեւ քաղաքացիներու
ազատ կամեցողութենէն նոյն իսկ տրա
մարտնութենւն այ մեր ան մը կայ, որ

ընկերութեան պար բառ որ զայ, որ
ընկերութեան պահանումը եւ հատեւա
բար ընկերական բարեկարգութեան պահ
պահումը Խիստ շատ մարդիկ, որոնք այ
խնդիրին մէջ միմիայն կրօնական օրէնքի
պատու էրներուն կարեւորութիւն կու տան
կրօնական ամուսնութիւնով պիտի բաւա
կանանային. իրենց խելքով քաղաքային
օրէնքը, ինքն ալ ամուսնութիւնը կանոնի
տակ առնելով կրօնական օրէնքին իրա
ւունքը կապտած կ'ըլլայ: Եւ այդպէսով
շատեր պիտի ապօէին վիճակի մը մէջ
որ քաղաքային օրէնքին աշքին առջե
խառնակեացու թիւն և ապօքէն միութիւն
միայն պիտի կրնար նկատուիլ եւ ծնունդ
պիտի տային զաւակներու որոնք այդ
միեւնոյն ըրէնքով անհարազատ պիտի
սեպու էին: Ուրեմն արդ չարիքը պէտք է
արմատէն կորզել: Տարակոյս չիկայ որ
ամէն դաւանու թիւն ազատ պէտք է րը
լայ, բայց կրօնքի ազատութեան սկզբուն
քը պէտք չէ որ անդամալուծէ կիրար
կութիւնը քաղաքային օրէնքին, որ ա
մենուն համար յօրինուած րլլայով, պէտք
է անհամեշտ կերպով գործադրուի ա
մենուն կողմէն, ինչ որ ալ րլլան հաւա
տալիքներու տարբերութիւնները

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ, ԿՐԵԼ ԿՈՐԵՆԱԿՈՒ
ՀԱՄԱՐ ՊԵՏ ԵԴԱԾ ՅԱՏԱԿՈՒԹԻՒՆԵ
ԸՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ :

5.— Ամուսնութիւն կնքել կարենալոց
համար պահանջուած պայմաններուն ա-
մէնքն ար նոյն չափով առ բաժնեց չեն
կան պայմաններ որոնք եթէ ներկայ ըլլ-
լան, ամուսնութիւնը ալզոյ կ'ըլլայ, կան
ուրիշներ ալ՝ որոնք եթէ ըլլան ամուս-
նութիւնը չեղեալ կը համարուի, վերջա-
պէս կան ուրիշներ ալ որոնց բացակայու-
թիւնը արգելք մը մրայն կրնաւ ըլլալ ա-
մուսնութեան կնքումին, առանց սակայն
կնքուած ամուսնութիւն մը չեղեալ նկա-
տեն առաջնորդ մը պատրի:

Հիմա հոս, օրինազբարքին մէջ եղածին
պէս, առանց կարգի կանոնի պիտի ու-
սումնասիրենք զանազան այդ պարագան-
երը, վերջէն չեղեալ ամուսնութիւններու
գլուխին մէջ զրուցելու համար թէ առանց
ամէն ժեկա ու առաջին ժեկ եւ մէջնե

Ահաւասիկ թուագրումը անսնց, այն
կարգով որով պիտի քննենք զանոնք. Ա. —
Երկու պայնանացրող կողմերուն սեպ-
տարբերութիւնը: Բ. — Երկու կողմերուն
հաւանութիւնը: Գ. — Երկու կողմին ար-
օրինական տարիքը: Դ. — Կարգ մը պարա-
գաներու մէջ, խօսեցեալներուն, կարգ մը
անձերէ խորհուրդ խնդրելու կամ հաւա-
նութիւն ստանալու հարկաւորութիւնը:

Ե.— Երկու կողմին համար այ, նախապէս
զօյութիւն ունեցած եւ չի լուծուած ա-
մուսնական կապի մը բացակայութիւնը։

Զ.— Երկու ապագայ կողակիցներուն
միջեւ ազդականական կամ խնամքական
կապի մը բացակայութիւնը, բնականաբար
մինչեւ այն աստիճան՝ ուր ամուսնու-
թիւնը արգիսուած է։

Ա. — Պայմանադրող կողմերուն սեռի տար-
բերութիւնը։

$\delta = \text{Type}(\text{M}, \text{poly}\text{alg})$, $\text{max}(\text{alg})$

— Եւաքչէզ զասց բռոլ այս պատմանը, քանի որ հեղինակները կր լիշեն զայն Բայց աւելի աղէկ բրած չէի՞ն րւելար եթէ սա կէտին վրայ օրէնսդիրին լուս թեանը հետեւած բլային Երրիմն անանկ բացայաց բաներ կան որոնց վրայ խօսիր անգամ աւելորդ է:

Բ. — Ապագայ ամուսիններուն հաւաճու-
թիւնը.

7.—Ամուսնութիւնը պայմանագրութիւն մըն է։ Արդ, ամէն պայմանագրութեան էական խարիսխը, պայմանագրող կողմերուն հաւանութիւնը, այսինքն իրենց կամեցողութիւններուն համադիպումն է։ Առոր համար է որ թ. 146 յօդուածը կորովի եղանակով մը կը պնդէ որ, չիկայ առուանութիւն, եթէ չիկայ հաւանութիւնն

Ամեկեց կր հետեւի որ, անոնք որ հաւանակու անկարող են, ինչպէս խելագարները, չեն կրնար ամուսնութիւն կնքել։ Ամեկեց կր հետեւի հմանապէս որ, եթէ երկու կողմերէն մէկուն հաւանութիւնը խորապէս չարջրելու ած է, ինչպէս, օրինակի համար բանութիւնն տակ առնելածքը, կարելի է ամուսնութիւնը ջնջել.

Գ. — Ապագայ ամշանիներուն օրինակը
տարիքը.

8.- Մէկ կամ միւս սեռին պատկանող ամէն անձ, որուն մարմինը զարակած է, արբանիքի հասած է կ'ըստի Արքունքի թուականը կը վրասուի կլիմային համեմուած եւ միեւնոյն կլիմային տակ անհատներուն համեմատ։ Ամէն համեմատութիւնները պահելով, կիները էրիկ մարդկերէն աւելի շուտ արքունքի կը հասնին Օրէնոգիրը այս խնդիրին մէջ չէր կրնար, բնութեան հազարումէկ քահաճոցքներուն անուալով, բնկունիլ այնչափ կանոն որչափ մարդիկ։ Պարտաւոր էր տարիք մը որոշել, որ համազօր ըլլար ամենուն համար սեռուն համեմատ, որմէ առաջ կարելի չըլլար ամուսնութիւն կնքել, եւ այդ տարիքը որոշելու համար, պարտաւոր էր բնութեան զրած սահմանէն աւելի վեր, քան թէ վար տեղ մը կայանք տալ եւ արդարեւ նախ որ հզօրակազմ սերունդ մը առաջ բերելու համար, պէտք չէ կանխահանոս ամուսնութիւնները թոյլատրել «Անհեռատես բան մը պիտի ըլլար, ըսած է Բօրթայի, մանկութեան ամուսնուն» նոր

զորս հկած է ակներու թոյլատրել որ այս
իրենց առանձնայատուկ վատուժութիւնը
յաւերքացնեն թերակազմ սերունդներու
մէջ»։ Եւ յետոյ, ամուսնութիւնը ոչ միայն
մարմական զարգացում կր պահանջէ,
այլ նաև, միտքի մինչեւ մէկ աստիճան
հասունութիւն, որ սովորաբար աւելի ուշ
տեղի կ'ունենայ։ Օրէնսդիրը կարծած է
պատասխանած ըլլալ բայոր արդ զանա-
գան պահանջու մներուն, վճռելով որ
երիկ մարդք, իր տասներութերօրդ տափին
լրացընելելի ետքը, կինը՝ իր տասներին
գերազ տարին ամբողջացընելելի ետքը
միայն կրնան ամռանութիւն կերպէ։ (Յօդ.
144) Ասիկա, արբունութեան օրինական
տարիքն է։

[Հառովճէսական օրէնքով կիները տառներկու տարեկանին կրնային ամռանանուլ, էրիկ մարտիկ ալ տասնըշորս տարեկանին: Տարիիքի այս ասհմանը Թերեւս ընդունելի ըլլար Խոտայայի կիմային համար, բայց մեզի համար շատ կանխահան էր, ինչ որ տակայն արգելք չեղաւ որ մեր մին օրէնքն ալ չորդեզրեր զայն Մեր ցեղին համար շատ դժմատեն արդիւնքներ առաջ կրնային գալ ատիէց, ենէ, «քաղաքակիցներուն զբաթէ ամբողջութիւնը աւելի բնութեան բարի խրառներուն անսալզվ բան թէ օրէնքին, ետ կեցոծ չըլլար իր այդ կարողութիւնը գործադրելու իրաւունքն»: 20
Սեպտ. 1792ի օրէնքը ամռանութեան համար տարիիք սահմանը աւելի երկարեց, կիներուն համար տասերեք և էրիկ մարդերուն հա առ տասնըշինոց տաշէկունը ուրոշելով: Առ ալ բառական չի սեպտեմբեր և տակարին կան այսօր շատ մը լու խորհող միտքեր որոնք կը կարծեն թէ քաղաքային օրէնքիբբը ինքն իսկ, բառական սառաջ գոցած չէ, սեռերուն համեմատ, տասնընինք կամ տասնըռունը տարեկանը որոշչելով:]

9.—Ամէն կանոն իր բացառութիւն-ները ունի թ. 145 յօդուածին Նախկիզվ «Ասով հանդերձ ծանրակշլո, շարժառիք-ներու մէջ, կտուավարութեան պետք կրնայ տարիքի պայմանին արգելըը վերցնել։» Այս կարգի պարագաներու մէջ առէւ էն ա. ելի մէջ բերուած պատճառը կնկան յզութիւնն է։ Հօս, բնութիւնը հերքած կ'ըլլայ օրէնքը որ կ'ննթաղը թէ տասներ-հինգէն վար կինը արբունքի չէ հասած։ Բանի որ չարիք մը պատահած է, խնդիրը զայն գարմանելուն վայ է։ Մեր օրէնքը ատոր միջոցը կը հայթալիթէ բարի կամեցողութիւն ունեցող յանցաւորներուն։ Ամուսնութենէն առաջ տեղի ունեցող ձնըն դարերութեան մը գայթակղութեան առաջքը առնելու համար, պէտք է զիմում ընեն ուր որ հարկ է եւ թոյլտուութիւն պիտի ստանան ամուսնանալու։ Եւ այս պարագան միակը չէ ուր նմանօրինակ թոյլտուութիւն կարելի է չնորհուիլ։ Օրէնքը առանց ուրիշ կերպ ծցղելու կ'ըսէ. ծանրակշիո, շարժառիքներու մէջ։ Թոյլտուութիւնը չնորհելու իշխանութիւն ունեցող կառավարական Պետին կ'իշնայ, մէջ բերուած շարժառիթին ծանրութիւնը որոշել է մէջ այլոց, կարելի է յիշատակել այն պարագան՝ ուր ծրագրուած ամուսնութիւնը պիտի գոյ ապրելու միջոցներ հայթակել, օրէնքին վճռած տարիքը չի թիւակուած անձին, կամ պիտի զայ վրը-

կեյու ու ապահովելու վտանգի մէջ եղաղ
անոր բարքեր:

Երբ օրէնքը տարիք մը կ'որոշէ ուրիէ
վար կարելի չէ ամուսնութիւն կնքել,
չորոշեր ասկայն տարիք մըն այ՝ զոր անց-
նելէ հտաք ամուսնութիւնը անկարելի ըլ-
լայ: Որով ամենախոր ծիրութիւնը ամուս-
նութեան արգելիչ պատճառ մը չէ: Մենք
մեր օրէնքին մէջ չունինք եւ չենք ցուիր
ատօր համար, ուստական օրինագիրքին
սա արտամադրութեան նմանող բան մը, որ
կ'ըսէ: «իմնիցունքը սնցուցու ոչ մեկ
մարդ կրնայ ամուսնանալ»:

Աւելորդ չէ նաեւ ըստ որ երկու ա-
մուսնացողներու միջեւ տարիքի ամենա-
մեծ տարբերութիւնը, ամուսնութեան
կնքումին արգելիչ պատճառ որ չէ. ինչ-
պէս որ Բարիզի դատարանը վճռած է, ա-
մուսնութեան պարագայի մը մէջ ուր է-
րիկը երեսուն տարու էր եւ հարսը եօ-
թանասո՞ւն :

Հիմա, մեր տիրող օրէնքը կընդունի
մահամեթաներու ամուսնութիւնը սա պարզ
պատճառով որ արգելք մը չէ զրած ա-
նոնց գէմ Այս ամուսնութիւնները սովո-
րաբար նպատակ ունին զարման տանիլ
անկարգ կետնիք մը եւ մահաւանդ բնա-
կան զուտինները օրինաւորել։ Հին օրէն-
քը, առանց արգիլելու մահամեթաներու
ամուսնութիւնը, որոշած էր շրջնդունիլ ա-
նոր քաղաքային արգիլնքները, մասնաւո-
րապէս, վերջէն ամուսնութեան վերած-
ուած միութենէ մը սերած զաւակները
չէին կը ար օրինաւորանալ եւ հետեւա-
րար չէին յաջորդեր իրենց հօրը վերջին
վայրկեանին, օրինաւորութեան շաւիդին
մէջը կարենալ մտնալու յոյսը վերցնելով,
կ'ուղին քաղաքացինելը հեռու պահել
անկանոն միութիւններէ։ Փորձը ապա-
ցուցուց ոս այդ տեսակ միջոցները անկա-
րող են շարիքին առաջքը տանելու շա-
րիքը զարժանելու միայն արգելք կըլլան-
Քաղաքացին օրինագիրքը յաւ ներշնչում
մը ունեած է զայն վերցնելով։

ՃԱՇԱԿ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

Գիշապահ Եկեղեցին

Պիհղի մը մեց, կանոյն առսուն,
Մի դոնարաց մատուն ժեսայ.
Կարծես հրանք կարդու մատուն,
Միթքս դրդեց ու ենու մըսայ:

የብኩ ማያዣበት አሁን የሰነድዎች,
ደብ ቁጥር ቤት ተስተካክል፡፡

Կիև մը կուզայ մօս սեղանոյն,
Քիրկը մանուկ մի ըստքնեաց,
Մօր մը խնդին, չերմ հաւատոյն
Կրկնակ շողը դիմին վլրայ:

Ու երբ կենաց հացի ընկալաւ
Օրհնած աշկե խահանային,
Երամբն հազի յայն իրպեցաւ
Ու կը կենաւ զրւարքազին:

Եւ հեշտակով մը ծայրազոյն
Տերելիս վրայ շոյս պնդեց որդին
Անր ջամփեց սուրբ կերակրոյն
Մասն որ մասն պահիր քածին:

Ո՞վ տաղրիկ ոյժ սիրոյ մօրիան,
Եերկրի ծաղիկ երկնալուրիք.
Բամբակ զամելի, ու անձիկ միայն
Տիրոց մարդին աշ չի պահեն:

Դրեա սփոյիուած, դու և մատահ կի՞ն
Բաժինող լլան առաս օրինիիի,
Սիրոյ հոգուոյ մաղքանի լլուրի ն,
Ծաղկի մանկանի կես ե՞ցանիիկ:

Ու մեկնեցայ, աչուիս թքած,
Մշտածեղով շիրմի մհեռուն,
Ուր խոսիև տակ շատոնց հանգչած
Կայ զաւագոյնը մայրերուն:

Հաւաքն հաւաշու ձաղոցին համար
Ինչպէս ձեփէ պատու պատու,
Մը արինն եւ առ յօժաւ
Զաւակենու պիսի շամբ աւ:

ԹԱՐԳԻ. Թ. Յ. ԿԵՐՈՎԵՐԵԱՆ

Digitized by srujanika@gmail.com

4500

Ա թառաչեր զուրկ ու կ'ոնկր,
Հինու մասին մօս հասած էր
Կարքին կ'անյէր հանդուրտաղին,
Զովահեշտիկ մինչ ի հոգին:
Եւ երբ հասած է ակնյին,
Սլամի ի վեր կը ձեղվարի.
Խոնած զուրկն կի՞ն մը նամին
Խոխուցնով դուրս կ'երեի:

Երգեց անոր ու խօսեցաւ,
«Է՞՞ր մարդահիւր բափես նենց դաւ
Որ մահայահիա տապիս մէջ վէր
Քաշես իմ զարև ու զարալիկ:

Ախ, զիմնայիր քէ այդ խորոց
Մէջ ձուկն ո՞րցափ է բարեբախս,
Անձամբ աղեաց ի իշնիկը ծոց,
Ու կիրիկիր տռող անախս:

«Միք լուսին, արեւ պայծառ
Ծովուն ջուրց մէջ չէ՞լ լուսանար.
Հոն իրեաց դիմուն ալե՞ք րփիկ
Զի ցոլանար աշ զեղեցիկ
Քեզ չի դիրեր այդ խոր երկին,
Խոնան կապոյնտ այդ լուսացայց.
Զի՞ դիրեր թեզ դիմուն իսկ բուկին
Եաւերժական գոլոյդ մէջ այդ:»

Կը շառաւէկր զորհի ու կ'ոտիկր,
Անոր մերկ ոսթի կը քրցիր.
Իր ողջութիւն սիրականին
Կ'շեցնիկր անոր սիրտի բղագիհ։
Ու խօսեցաւ երգեց անոր.
ԱՇ ամենից ինչ վերցացաւ.
Կիւ մ'ին անձեց զայլ, կիւ մ'ըստ
Սուզար նո՞ւ ինժին, ո՞ւ չ'երեցաւ։

Թարգմ. Ա. Յ. Պաղայիս

ԼԱՒՏԵՍԸ

ՀՈՂՈԹԵԹ ՖՈՒԱՏ



ԾԻԾԱԾԱՐԴԻ բարեկամ
Մը ունիմ ծաղկահասակ
(մեծ բան մը չաւելցներ
թերեւս այս ածականը,
բայց ես խօհեմութիւն
կը սեպիմ պատռասի-
րել այսպէս ածական-
ները երբ մն մտածե-

լով թանկագին ծառայութիւններուն վրայ
զոր պիտի կրնան շատրվել ինձի երբ բա-
նաստեղծի հանճարս սկսի տանջել զիու

Բարեկամ մը ունիմ ուրեմն որ բնթեր-
ցաւք է բառին . . . սեփականութիւնը ե-
զզգ յմաստով:

Ես որ չափազանցութիւններէ այնչափ
կը սոսկամ որչափ Սոկրատ կը խորչէր
հարստութիւնէ ևս պիտի յայանեմ անվեհեր
թէ բարեկամս ամենէն մոլեզին կարդա-
ցողն է որուն կարելի բլլաւ հանդիպիլ
Բարեկամոյ Գլուխին մինչեւ Վոսիորի ե-
զզերքք—բաց իրեն կը հանդիպիք, բնդ-
հանրապէս, իր աշխատութեան սենեակը,
ցորեկն վեր:

Lecteur phénoménal s'il en fût, ամէն
բան կը կարդա բարեկամս:

Classique՞րը լուսիէ եւ վէպերու
յարգիի պաշար մը մարսելէ ետքը, փի-
լիստիայական ընթերցումներու տուած է
ինքինքը, բանի մը տարիներ կայ:

Սոկայն երբ, ինձի պէս, բարեկամս-
տութիւնը վիճակի ձեզի զինքը ճանշալու,
մի զարմանաք տեսնելով իր վտիտ ու
ամզոյն հմտութիւնը—բարեկամին ընթեր-
ցումներու քանակը, ինչպէս կրօնեն, իր-
տորդակ կը համեմատի իր զիտութեանը
հետ:

Երեք օր, անզագոր, ծալրէ ծալր,
զրաբարեան վէճերու հետեւողներու ար-
ժանի հրեշտակալին համբերութիւնով մը
կը կարգաւ, օրինակի համար, Շորէնհառէրի
2.5 ֆրանքնոց հատոր մը, եւ երեք օր
Շորէնհառէր կ'երազէ շորունակ, հիացու-
մով մը որ կ'ածի ու կը զարդանաւ եր-
թալուի եւ պաշտումի պէս բան մը կը դառ-
նաւ:

Այդ երեք օրուան մէջ, իր խօսակցու-
թիւնները—որոնք չեն պակսիր պիրա-
խօսութիւնէ—այդ զերման փիլիսոփային
ընծառած մն, բարեկամագորէն:

Չը բորդ օրը սական եր տեսնես ձեռքքը
ՀՀԿէի, մէկ գործը եւ ապլուտով կը հա-
ստուես թէ ոչ միայն բառ մը չի լիշեր
մեծն Շ բէնհառէրէ, ոյ անոննն իսկ մոռ.
նայու մրայ է, ինչզ Շորէնհառէր օրուն
արթեօս երեք օր միան կը տեսէ տեղի
տարու համար ՀՀԿէի օր նոյն վաղանցուկ
պատուի ներուն կ'արժ անանաւ:

Ո եւ է յատակութիւնն չուզնելով զրկել
զրութիւնս, նմանութիւնով մը կը բացատ-
րեմ բարեկամիս միտքին վիճակը եւ կ'ը-
սեմ—Հարեկամիս միտքը մանկապար-

տէզի աղաքներուն, քարետախտակին կը
նմանի ուր նոր բան մը նշանակելու, հա-
մար անհրամեշտ է առաջինը չնչել . . . :

Ուրիշներ, ասօր համար, մեղքնան
թերեւս զինքը, եւ աչքիս առջեւ բերե-
լով քառուային խառնակութիւնը որ պիտի
հասաւատուէր այդ միտքին մէջ, առանց իր
այս եղական յատկութեան՝ ես երջանիկ կը
զարեմ բարեկամս:

— Փամանակէ մը ի վեր, կարծեմ, տր-
խուր բաներ կը կարդար բարեկամս, շատ
տիրուր:

Անորութիւնի յոտեան մը դարձած էր,
հետեւ արար:

Նոյն իսկ, փափաքիուի ու իշներու
գանին մէջ զետեղել իր սեւ նշարուու-
թիւնները, զիրք մը յօնինելու վրայ էր
գերազանցորդներուն:

367 Էջերէ կը բաղկանար—ըստածին
Նայելով—այդ զիրքը, 367 հոյակապ էջերէ
բայուրն ալ զրուած . . . իր ու զեզին մէջ :

Եւ անսպաս ու մշտարուխ էր երբ կը
սեսէր ճառել իր հեղինակութեան վրա
զոր միրտած էր Mélancolia եւ որ պիտի
ցոլացնէր բոլոր ազեղութիւնը մարդուն
եւ բնութեան ինչպէս կը սերէր կրկնել:

Անցեալները, տեսնելու համար թէ
վիրջապէս թուղթի վրայ անցո՞ւց 367
տրտաղդիցիկ էջերը, գ ցի զտայ զինքը
իր աշխատութեան սենեակը, ցըրեւէն
զիրքի: Banal խօսակցութիւններու մէջէն
յաջողեցայ նեղ ճամբար մը գտնել որ զիս
առաջնորդեց 367 էջերէ բաղկացած զիր-
քին:

— Ավերջին ձեռք մն ալ պէտք է
տայ, բայս բարեկամս պազարինով, կը
յուսամ թէ զալ շարաթ կը յանձնէմ տր-
պազրութեան:

Յետու, հպարտութիւնով ձանրարես,
նուած շնչտով մը, աւելցուց՝

— «Աղէկ զաս մը պիտի բլլաւ մեր
գրականութեամստատութրակուն յոտեանու
թիւններուն: Quelle absurdité, mon ami!»
Պէտք է բարսնել սա պազատա, ակն-
յայտ ճշմարտութիւնը թէ մարզու յաւա-
տես եղած է միշտ եւ թէ զուտ տիմա-
րութիւն է յոտեանութիւնը: Անզզ ու
անշեղի յաւատեսութիւն մը, անա՛ զր-
իսաւոր զիքր մարդկային նկարագրին . . . »

Ան կը յարունակէր անխօնջ բաց ես
հակառակ բարեկամս արզաքի մօտէն ճանչ-
նալուն՝ տկար զարմացուէ մը յուղթուիլ
սկսած էի այդ տառօրինուկ եւ հիմնական
փափախութիւնն առջեւ, երբ, բոլք մօտե-
նալով Mélancolia՝ հեղինակին, սկզանին
վրայ շնչութեալ մարդկային նկարագրին . . . »

Ան կը յարունակէր անխօնջ բաց ես
հակառակ բարեկամս արզաքի մօտէն ճանչ-
նալուն՝ Ան կարգը չէր պատուած, այլ
տեղային շխանութիւններու կողէ ուղ-
ղուկի զիքր մեղած էր եկեղեցիներուն որ
իրենց զրուքը, կալուածներուն ու ինչքըը
յանձնեն Կառավարութեան, եւ եկեղեցին-
ներու ալ պատասխանած էին թէ Ա. իշ-
միածնէն հրամանի կը սպասեն, որովհե-
տեւ բար օրինի պատասխանատու են ա-
նոր, եւ ամէն հրահանգ այն տեղէն կու-
գաւ իրենց ամէն անգամաւ ալ:

— Հազիւ լիմոց ցած էի այս տողերը
երբ կասկած մը ացելութեան եկաւ բնձի,
զոր նիւր Նկարեցի ու զեզիս սալոնի կողմը
եւ սիկառ մը հրամցուցի իրեն:

Արգելոց հարցուց ինձի մէջ ապօ՞չ էր
արցիօք բարեկամս, իս ապահնվացուցի
զինքը, բնելով որ բարեկամս իրեն բազ-
մանաւութ ճանչցուած է շտաբէն եւ իր
մատուարեան առզատութիւնը ամենափաք-
քախ մը իսկ չի ներշնչեր:

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ԳՈՐԾԵՐԸ

ՕՏԵՍՄԱ Յունուար Յ.

Տփզիուն գրուած նամակներ կը ծա-
նուցանեն թէ Դեկտիվ վերջին շաբթօւն, Ե-
րեւանի նահանգային պատմական գատա-
րանին առջիւ դատուեցան այն եկեղեցա-
կաններն ու աշխարհականները որպէս ամ-
բաստանած էին թէ չէին գիւղացրուցած
Մայրիս Հրամանագրին զործագրուած մը, եւ
եկեղեցական կալուածներու եւ գոյքերու
զրաւանած առթիւ: Ամբաստանայները
պաշտպանական համար Բեղերսպուրկէն եւ
Մասրուալիէն հրամարուած էին մի բանի
ականաւոր ուսու վաստարաններ: Ասոնք
հաստատեցին թէ ընդհանուր դատախա-
զին պահանջուած չի համաձայնիր ուսուա-
կան օրէնքներուն, որովհետեւ ամբաս-
տանեալը ոչ թէ օրէնքին զործագրուած
հակառակած էին, այլ այնպիսի օրինակուն
պահանջուած մը զործագրելու համար ի-
րենց զեկուցուած մը եղած չըլլայն յաւա-
նած էր իրեւ Եկեղեցւոյ պաշտոնական
կամ Ա իշմիածնի Հայրապետութիւն Արդ Ար-
ևնոցն ու Ա. Հայրապետութիւն միշեալ
Հրամանագրին ի զործագրուածիւն չէին
հազորզած իրենց ստորակարգեաններուն,
այլ պատուիրած էին որ այն մասին ու և է
ձեռնուու կ չընեն եւ խնդիրը թուզու Մայր
Աթոռոյ անօրինութեան: Պէտք էր որ,
ըստ բնիալիալ օխնական զրութեան, Հը-
րամանագրիր ներքին զործոց նախորա-
րութիւն էր ուղղապէս Սինոզին հազոր-
զուէր, որ նոյն նախարարութիւնն ճանչ-
ցուած պաշտօնական կեցրուական մառ-
սին է ի վարչութիւն Հայ Եկեղեցւոյ ի
Ռուսաստան, եւ Սինոզին ալ հազրդուէր
իր ստորակարգեաններուն, զաւառային
վիճակներու Ասոնչնու զութիւններուն եւ
Կոնսիստորիաններուն, եւ անոնցէ ալ ի-
րենց ստորակարգեայններուն, քաղաքի եւ
զիւզի Եկեղեցիներուն հոգաբարձութիւն-
ներուն: Ան կարգը չէր պատուած էր ուղղու-
կուէր զիքր մեղած էր Եկեղեցիներուն որ
իրենց զրուքը, կալուածներու ու ինչքըը
յանձնեն Կառավարութեան, եւ Եկեղեցին-
ներու ալ պատասխանած էին թէ Ա. իշ-
միածնէն հրամանի կը սպասեն, որովհե-
տեւ բար օրինի պատասխանատու են ա-
նոր, եւ ամէն հրահանգ այն տեղէն կու-
գաւ իրենց ամէն անգամաւ ալ:

Ապա որի մէջ անգամաւ ալ: Ապա
որին, օրինական գատական կամ գատա-
րանի նահանգային գատարանն լնդունե-
լով այս հաւեցակէտը, վճռեց թէ ամբաս-
տանեալը պետական օրինաց հակառակ
վարմունք չին ունեցած, եւ զամենքն ալ
անպարտ արձակեց:

★ Նոյն տեսակ դատախաններ այս
օրերս տեղի կունենան նաեւ Շուշիի,

Պաքուի, Գանձակի մէջ եւ այլուր, Նաեւ
ի Տիգիս։ Ամբաստանեալներու մի մասն
արգէն յանձնուած է զատարակի։ Միւս
ներն բատ քաղաքային կարգի (խորպէ-
քին) քննութեան ներքեւ կը Տնան զեռ-
Բոլոր աւա ամբաստանելոց պաշտպոնու-
թիւնն ստանձնած են ականաւոր փաս-
տարաններ Տէրութեան երկու մայրաքա-
ղաքներէն։

★ Ա. Էջմիածնէն կը հազրդեն թէ
Յունուարի սկիզբէն, բայ հրամանի ներ-
քին դորձոց նախարարութեան, պիտի
սկսուի կազմելու բոլոր Հայ եկեղեցինե-
րու Շախտները, այսինքն՝ այն ցուցակ-
ներն որոնցմէ երեւի թէ իւրաքանչիւր ե-
կեղեցի մեայուն կերպով քանի՛ վարդա-
պետի, քահանայի, սարկաւազի, դպիրի,
եւն. պէտք ունի, որպէս զի ըստ այնմ
գիտցուի թէ Կառավարութիւնը տարեկան
քանի՛ բուլլի թօշակ յատկացնելու է Նոյն
եկեղեցու պաշտօնէութեան: Այս ցու-
ցակներ պէտք են նաեւ՝ գիտնալու հա-
մար թէ տարին վեր ի վերոյ քանի՛ նոր
պաշտօնէի կարօտութիւն կրնայ ունենալ
Հայ եկեղեցին ի Ռուսաստան, որպէս զի
Թեմական Դպրանցներէն ամէն տարի
նոյնչափ եկեղեցական արտադրելու հոգ
տարուի, եւ աւելի ժառանգաւոր կամ
կղերցու չպահուի, աւելի ծախք չըլլայ
յիշեալ Թեմական Դպրանցներուն մէջ:
Ներքին գործոց նախարարութիւնը կ'ըսէ
թէ մտաւոր բնդանուր զարգացման հա-
մար կան երկրին հանրային վարժարան-
ներն որք կը գտնուին կրթական պաշտօ-
նատան ուղղակի հսկողութեան ներքեւ:
Խոկ թեմական Դպրանցները միայն կը-
զերցուներու համար են: Հետեւ ապէս,
Թեմական Դպրանցներուն ուսանողնե-
րուն թիւը մեծապէս կը զեղչուի, եւ ա-
նոր հետ՝ տարեկան ծախքն ալ: —Են-
թագրելով որ ոռւսաստանի Հայ եկեղե-
ցիներն 1,000 քահանայ ունենան, եւ ա-
մէն մի քահանայի գործօն պաշտօնավա-
րութեան շրջանը միջին հաշիւով 20 աա-
րի տեւէ, կը հետեւի թէ Հայ քահանայից
թիւն անփոփոխ պահելու համար տարին
50 քահանայի պէտք կայ: Ուրեմն հոգ պիտի
տարուի որ Թեմական Դպրանցներէն տա-
րին 50 քահանայացու ելնէ, եւ հետեւա-
պէս ամէն տարի 50 ուսանողներէ աւելի
պիտի շրջունուի դպրանցներուն մէջ:

Ենթազրելով նաեւ որ անօնց ուսա-
ման ընթացքը, նախնական թէ միջնա-
կարգ, 10 տարի ըլլայ, կը հետեւի թէ բո-
լոր թեմական Դպրանոցներուն մէջ 500է
աւելի աշակերտ պիտի չգտնուի: Բատ
այնու նաեւ ամուրի կղերականութեան
համար:— Անա այս հաշիւին հիմ ծառա-
յիլու համար կ'ուզուի նախապէս իմանալ
թէ ո՛րչափ եկեղեցի կայ, եւ իւրաքան-
չիւրն ո՛րչափ պաշտօնէութեան մը կը
կարօտի: Բայց լայտնի չէ թէ նախարա-
րութիւնն իր ապագայ կարգադրութիւն-

Ները պաշտօնէութեան այժմ՝ թիսի՞ն
վրայ պիտի հիմնէ, թէ ոնք մէջ ալ ըստ
կամս փոփոխութեան պիտի մուծուին։
Բայց կ'ժմացուի թէ դիտուած բուն նրա
պատահն է ո՛ւ և է հիմ մը ունեալ թե-
մական Դարանոցները կրծատելու։

★ Խուս թերթերու հրատարակութիւններէն կ'իմացուի թէ տակաւին ոչ Ս. Էջմիածնէն ոչ այ եկեղեցիններէն զիմում չէ եղած պատկանեալ պաշտօնէութիւններուն՝ իրենց ապրուստին պէտք եղած զրամը վճարելու ներքին գործոց պաշտօնարանէն տրուած հրահանգն այս է որ երբ զիմում ըլլայ, պիտի վճարուի պէտք եղածը՝ լիշեալ եկեղեցական Հաստատութիւնները պահպանելու համար իրենց վիճակին մէջ Բայց ոյն Հաստատութիւնք, այն առօն, պիտի ըլլան Կոռուպարութենէն թոշակ կամ ոռնիկ ընդունող պաշտօնէութիւններ Արդ, ոչ Ս. Հայրապետը, ոչ իսկ Մինոցն այս մտօք վերջնական որոշում մը տալու չեն համարձակ ոծ զեռ։ Հետեւապէս, Մայր Աթոռն եւ եկեղեցինները, քանի ամիսէ իվեր, կը պահպանուին ինչպէս որ կրնան, հաւատացեալներուն ձեռքի նու էրներովը որք կը յանձնուին ուխտաւորներուն ձեռքի Ս. Էջմրածին, կամ մէն մի եկեղեցինի՝ իր ծիսականաց կողմէ։ Բայց նաև մակատան միջոցաւ ապահովագրեալ դրամ չի զրկուիր, որովհետեւ չուզուիր պաշտօնական միջոցներէ եւ հանրային սպասարկութիւններէ օգտուիր ոյն բարեպաշտական նու իրատուութեան համար։ Ոչ միայն Մայր Աթոռի Միարանութիւնն ու եկեղեցինները, այլ եւ Գէորգեան ձեռմարանն ու միւս Դպրանոցները զեռ այս միջոցաւ կը պահպանուին։ Բայց յայտի չէ մէ այս առժամեայ վիճակ որչափ առօն պիտի տեւէ։

★ Անցեալ տարւոյ ամառէն ի վեր,
երբ գրաւուցան եկեղեցական կալուած-
ները, խնդիր եղած է թէ ատօնք ո՞չչափ
ինչ կ'արձէին իրօք։ Իրարժէ բոլորովին
տարբեր ենթադրութիւններ եղան անոնց
արժէքին վրայ։ Դեռ ցայսօր վաւերական
տեղեկութիւնն մը չկար, զի ցոյ ցակազրու-
թեան կազմութեան մասնակցած չէ հայ
Կղերը, այլ գրաւոզ պաշտօնէութիւնն ինք
կազմած է ցուցակները, զրկելով նեղերս-
պորկ, եւ Մայր Աթոռը պաշտօնապչու-
ն իւ է մասնակցութիւն չէ ուզած ունե-
նալ, թողլով որ պաշտօնեայք հանդարժո-
րէն գործադրեն իրենց առած հրամաննե-
րը։ Հսու վերջին տեղեկութեանց, գրաւ-
եալ ինչքերուն համար երկու տարբեր
արժէք ցոյց կը տրուի այժմ։ մին՝ անոնց
հիմակուան բերած եկամուտին համեմատ
հաշուուած, միւսն անոնց բերելիք եկա-
մուտին վրայ ենթադրուած։ Հայ եկեղեց-
ւոյ պաշտօնէութիւնը, անոնցմէ առած ե-
կամուտին վրայ հաշիւ ընկելով (valeur
locative), անոնց զրամագլխի արժէքը
(valeur capitale) կը համարի երեք միլիոն
իրայի չափ։ Իսկ կառավարական պաշ-

տօնէութիւնը, կանոնաւոր շահագործու-
մավ մը ապագային բրեթիլք եկասուտն ի
նկատ անելով, գրեթէ ութ կամ տասն-
սյատիկ աւելի կը համարի. անոնց դրա-
մազլիսի արձէքը:

(Բիւզանդիոն)

ՏՊՀԻՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Հեռագրական գործակալութիւնը վեր-
+ չորեքշաբթի կէս օրին հաղորդեց թիւ-
ուագուրէկէն հեռագիր մը որով կը ձաւ-
ցուի թէ Կայսերական Ուժագով մը իր
շատոնէն դադրեցուեր է Տփղիսի ա-
ջնորդ Տ. Գէորգ Արքեպո. Սուրբէն-
ոցը Այս լուրը հազորդուած է նաև
Պատրիարքին՝ որ ծանոց Խառն Ժո-
լին Ասիկայ իր մասնաւոր կարեւու-
թիւնը ունի այն տեսակէտով մանա-
դութ որ Տփղիս Ռուսաճայոց ամէնէն
բեւոր առաջնորդական կեցրոնն է :

Այսպէս յայտնի է, Սուրէնեանց Արագիսկոպոս (որ Խուսահայ եկեղեցակամահան մէջ պատկառելի զէմք մըն է, շատերու համար նոյն իսկ բնութելի մըն իր ապագայ Կաթողիկոս), անցեալ իր պահ մը հեռացաւ իր պաշտօնէն եւ իրածին մնաց, սակայն ատեն մը վերջ, պաշտօնին նկատմամբ եղած անիրաւ ադատութեանց համար բացատրու ններ տրուելով, վիրահաստատու եցաւ շատին մէջ:

Երբ եկեղեցական կալուածները Պե-
թենէն մատուկարարու ելու ինդիրու ե-
ան ելաւ, Տ. Գէորգ Արքեպոս. Առ-
եանց ալ հրաւիրուեցաւ Կովկասի կա-
լվարչապետէն, զրաւորապէս յայտնե-
լիքնց յանձնառութիւնը, սակաւն Տ.
որդ Արքեպոս, ինչպէս միւս առաջ-
դները, պատասխանեցին թէ այս կար-
հրաման մը միայն այն ատեն կրնան
ծագրել, երբ հոգեւոր վերին մարմինէ
կու գայ:

Աևկէ զերջն էր որ Սուրէնանց Արքեպ. նեցաւ իշմիածին եկեղեցական ժողով մասնակցելու :

Յայտնի է որ Մուսահայոց մէջ առաջ-
դական ընտրութիւնները կը կատար-
ս հայրապետական անուանումով եւ
ին հաստատութեամբ եւ արձակումն
միեւնոյն պարագաներու մէջ տեղի
նննայ Այս կանոնը ընդհանուր է.
այն Տ. Դէօրդ Արքի պաշտօնէ զա-
ռումը աչքի կը զարնէ մասնաւորապէս
պատճեռով որ յարաբերութիւն ունի
որ Աթոռու արդի գործերուն հետ, ո-
ր որ եւ է յաջող երեւոյթ չունին գեռ
մէպէտ սրբագրեալ եւ բարեփոխեալ
աժէնիքան տակաւուին չէ հաղորդու ած,
այն ի՞նչպէս կը լսուի, Բեղերսպուրկի
յատու կ նախարարական յանձնուժու-
թ մր կողմէ կը քննուի այս պահուստ
պարագաներուն մէջ Տփղիսի նոր ա-
նորդական անուանումը ի՞նչ պայման-
ու մէջ պիտի կատարուի յայտնի չէ,
մանաւանդ՝ ի՞նչպէս Ս. Հայրապետը
գանգատէր իր վիրջին Յիշատակագրին
Սինօդի անդամակցութեան եւ ա-
նորդութեան համար իր Կողմէ ներ-
ացուած ընտրելիներ, բաւական ժա-
ակէ ի վեր Կովկասի կառավարչապե-
տ Կողմէ չեն մատուցուած առ որ

(Ուրիանդակ)

Արտօնատէր Ա. ՍԱԳԱԵԱՆ

Տպագրութիւն Սագահեան